


Ա Մ Ս Ա Գ Ի Ր

Ա Մ Ս Ա Գ Ի Ր
ԸՐԳԱՅԻՆ • ԲԵՆՍԻՐՈՒՄԵՆ • ԳՐԱԳԻՏԱԿԱՆ
ԵՒ ԲԵՆՍԻՐՈՒՄԵՆ

ՉՈՐՈՐԴ ՏԱՐԻ
ՇՐՋԱՆ ՍԻՆՍԵՆՅՅ



ՅԵՐՈՒՍԱԼԻՄ
Ի ՏԳԱՐԱՆԻ ՍՐԲՈՅ ՅԱԿՈՎԱԲԵԱՆՑ
1869

ԱՆՈՒԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴԱՅ

Ունեն. Տ. Տ. ՆԱՅՏԻ Սրբազան Պատրիարք (6 օրի) :
Գևորգ. Կարապետ Աղբակիսկոպոս Առաք լուսարար :
Գ. Եսառ. Ֆեան Աղբակիսկոպոս (2 օրի) :

ԱՆԻՔԱՆՆԻՐԱԳՈՒ

Տեր Եղիշե՛ և ապա շահանայ Կոստանանց :

ԱՆԻՔԱՆՆԻՐԱՍ

Աղբեան մահտեի Եակոբ աղա :
Գրիգորեան Սարգիս էֆենտի :
Գ. Եսառ. Ֆեան Աղբակիսկոպոս աղա :
Ջաքիեան Կարապետ աղա :
Խաչատեան մահտեի Եակոբ աղա :
" Ակնայ Աղբակիսկոպոս ընկերութեան :
Հափանա Ճիվանի Գրիգորեան :
Ջեփակչեան Գառնիկ աղա :
Մարտիրոս աղա Ակնայ :
Եակոբ աղա Մուսաբեան :
Եակոբեան Եսառ. Գր աղա :
Սեդրոսեան Գարբիէլ աղա :
Սեֆեբեան մահտեի Պողոս էֆենտի :
Տեր Գառնարեան Ղազարոս աղա :
Տեղբանակերպիչ Եղիշանես աղա Եղիշեֆեան :

ԱՆՏՈՒՔ

Քեօտեան Սարգիս աղա Արապկերչի :

ԱՍԱԲԱՋԱՐ

Էղիշեան Մանգալեան աղա :
Թապալեան մահտեի Խաչատուր աղա :
Կրիսթեան մահտեի Սահակ աղա :

ԱՖԻՕՆ ԳԱՐԱԿԻՍԱՐ

Վարդեանեան Գրիգոր աղա :

ԲԵՐԻԱ

Աճեմեան Միքայել աղա :
Բրուտեան մահտեի Մանաս աղա Արապկերչի :
Գալչընճը Եղիշեան Գրիգոր աղա :
Գալանճեան Գեորգ աղա :
Եկաւեանց Եղիարք Սեդոս աղա Արապկերչի :
Երսեան Մկրտիչ Արապկերչի :
Ընդաբեկեան մահտեի Աստուածատուր աղա :
Սողաթիբեան մահտեի Կարապետ աղա Արապկերչի :
Տեր Խաչատուրեան մահտեի Սարգիս աղա :
Տեր Կարապետեան Սարգիս աղա Եամթեի :
Տեր Մարգարեան մահտեի Ղեկորոս աղա :
Տեր Սահակեան մահտեի Եօհաննես էֆենտի :
Իրիգրիմեան Եղիշանես էֆենտի :

ԳԱՆՋԱԿ

Արժ. Եակոբ վարդապետ տեր Աւետիքեան :

ԴԱՄԱՍՍՈՍ

Արժ. Բուսնափա վարդապետ տեռուզ :
Գօշեափանեան Եակոբ վարդապետ :
Գեօտուռաճի Գեորգ աղա Ակնայ :
Թեղբակաչեան Թորոս աղա :
Թառաճաթի ընկերութեան
Միքայելեան Մարտիրոս աղա Տեղբանակերպիչ :
Փիլիպոսեան Գառնիկ աղա Մաշկերչի :

ԵԳԻՊՏՈՍ

Արժանապատիւ Միքայել վարդապետ :
" Կարապետ վարդապետ :
Գալֆայեան մահտեի Ղեկորոս օրիորդ Պողոտի :
Լապարով Միսեն աղա Չմիւռնայի :
Կարապետեան Պողոս էֆենտի :
Նուէր իօրեան վարդապետ :
Ռաֆայէլեան Գեորգ Պէյ :

ԵՐԶՆԱՅ

Քիւրա օղլուեան մահտեի Գրիգոր աղա :

ԵՐՈՍԱՆԵՄ

Վեճմոխյ Նազիֆ Փաշայ կառավարիչ Քաղպիս :

- Արժանապատիւ Վրժանես վարդապետ :
- " Պետրոս վարդապետ :
- " Եղիշե վարդապետ :
- " Խաչատուր վարդապետ :
- " Կերակոս վարդապետ :
- " Ղեկուն վարդապետ :
- " Աստուածատուր վարդապետ :
- " Իգնատիոս վարդապետ :
- " Խաչնե վարդապետ :
- " Մկրտիչ վարդապետ :
- " Թադեոս վարդապետ :
- " Բարդուղիմէոս վարդապետ :
- " Անդրեաս վարդապետ :
- " Եղիկիէլ վարդապետ :
- " Եղիս վարդապետ :
- " Եակոբ վարդապետ :
- " Մովսէս վարդապետ :

Սարկաւաք Սահակ Պօլեճի :
Մաշտոտ զամանկացի՝ աշակերտ ժառանգաւորաց զարցիլ :

Բրուտի շիւկոտոս Պ. Պետրոսեան՝
Մուսաբեան Բարդա Յակոբ աղա (2 օրինակ) :
Խաչատուրեան Եակոբ աղա :
Մուսաթեան Կարապետ աղա :

ԵՆԵՍՒԱ

Գալանտարեան մահտեի Գրիգոր աղա Ակնայ :
Լուսաւորական ընկերութիւն :
Լուսաւոր. ընկ. զիշխարչի ուսանողք :
Պատմաեան մահտեի Պաղտատար աղա :

ԵՐԵՒԱՆ


Տեր Անտոն Աւար շահանայ շին Նախիճեւանոս :
Տեր Եղիշեֆ շահանայ Մեղիկեանց :
Քերթնով մահտեի Եղիարք աղա :

ԵՆԻՈՒԿԱ

Առաջնորդ Էլզոնից արժ. Եակոբ վարդապետ :
Չամբերճեան Գրիգոր աղա :

ԶՄԻՌՈՒՆԱ

Ազանճեան Ստեփան աղա :
Եսայեան մահտեի Եակոբ աղա :
Մ. Էջեղեան Խաչատուր աղա :
Մաշտոտեան Եակոբ աղա :
Մկրտչեան վարդապետ :
Չեմեանեան Բարսեղ աղա :
Չեմեանեան Գրիգոր աղա :
Չեմեանեան Եակոբ աղա :



Մ Ի Յ Ն

Ա Մ Ս Ա Գ Ի Ր

ՉՈՐՈՐԻ ՏԱՐԻ
ԹԻՒ 5.

ՄԱՅՍ 31.
1869.

ԱԶԳԱՅԻՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ԳՐԱԳԻՏԱԿԱՆ

ՄՅԱԳՐՈՒԹԵԱՆ ԱՐԺԱՆԻ ՆՈՐ ԽՆԳԻՐ

ԹԵՊԵՏ Միտի նախընթաց թու
սի աւետան էինք մեր արդոյ ըն-
թերցողաց թէ՛ Սրբազան տեղեաց
տօնական հանդէսները այս տարի կա-
տարուեցան ամենայն խաղաղութիւն
ի մխիթարութիւն աւխտաւորաց և ի
փառս Քրիստոսնութեան սակայն հա-
զիւ թէ քանի մի օր անցած էր Միտ-
նի աւետաբեր թուոյն հրատարակու-
թենէն ղինի, և ահա յանկարծ նոր
խնդիր մի երեւան ելաւ և գրաւեց
ամենուն ուշադրութիւնը : Այս խնդ-
րիւր, որ դժբաղդաբար տակաւին կը
շարունակի, այսպէս սկսաւ :

Վճոյս Ցին, գիշերուան ժամը Ցին,
մեր Մրժանագատիւ միաբաններէն
Օննդեան վանուց տեսուչ Թորգոս,

վարդապետն Մրաբկերցի Ռեթղէհէ
մէն սուրբ Մթոռս գաղով յայանց
թէ՛ Օննդեան սրբի հիւստացին կող-
մին լստիական դռնէն հրդեհ սկսե-
լով կարգաւ այրեր է Վասինաց դը-
քան վարադոյրը, միջնակարի առաջ
տաղի վարադոյրը, որ երեք ազգաց կը
պատկանի, աւագ սեղանի վարադոյ-
րը, և այդ ու Յունաց քանի մի պատ-
կանները և ընդ նմին փոկերը այր-
ուելով թափուեր են քաւականի
կանթեղներով Մրժանագատիւ տեսուչ
յայանց նմանապէս որ այս նախա-
տական անցքը պատահած է գիտմամբ
որոյ պատճառաւ Վասինաց և Յուն-
աց տեսուչները մէկըմէկ կը մեղադ-
րեն իրրեւ թերադիր այս բանի :

իրատոնէական իրողութեան :

Այն անակնկալ լըյն վրայ, իսկայն առանց ժամանակ կորուսանելու, Մթոռոցս աւագ Թարգման Մրժ . Սառ Թէոս վարդապետն Նեթղէհէմ զըլըւեցաւ . իսկ հետեւեալ որը քաղաքիս Սեմ . Նաղիֆ Փաշան, Մթոռոցս Սմեն, Պատրիարքը և Վեր . Սմէօն և պիսկոպոսը, Յունաց Պատրիարքը իւր պաշտօնական անձինքներով և նմա նապէս Վազըիալոց հիւպատոսը և ատենադպիրը աճապարեցին Նեթղէհէմ, ուր երկար քանախօսութենէն զկնի, առանց հրկիզութեան աղբիւրը որոնուելու, որոշուեցաւ որ նոր վարագոյններ, պատկերներ և կանթեղներ կախուին ըստ առաջին քանակութեան և ըստ սեպհականութեան իւրաքանչիւր ազգի : Սակայն Ստոնիք, ընդ որս Վաղղիական Հիւպատոսը, պնդեցին Թէ՛ բացի իրենց դրան վարագուրէն՝ միջնավայրի վարագոյնն ևս իրենց կը պատկանի և իրենք պարտական են նորոգել : Սեր և Յունաց Պատրիարքները ընդդիմացան այս նոր երեւոյթ արտօնութեանը, աւարկելով որ նոյն վարագոյրը երեք ազգաց կը պատկանի . Հետեւապէս այս ընդդիմախօսութեան պատճառաւ միջնավայրի վարագուրի նորոգութեան խնդիրը կախ մնաց և միւս վարագուրները, պատկերները և կանթեղները կախուեցան ըստ սեպհականութեան իւրաքանչիւր ազգի, Թէպէտ և Ստոնի վարդապետները զայրազին ընդդիմութիւններ ցուցին Հայոց սեպհականութեանց զետեղուելու մասին : Սոսացանք ասել, որ երկարատե քանախօսութեան միջոցին Ստոնիք կը ջանային և կը պնդէին արձանագրութեան առնուլ միայն ներկայ գտնուած սեպհականութիւնները ըստ իւրաքանչիւր ազգի . սակայն այս աւարկութիւնը

ապօրինի համարուելով արձանագրուեցան յառաջ քան հրդեհը դանդաղած սեպհականութիւնները և ըստ այնմ սնորհիւնեցաւ :

Հաղիւ Թէ 12 օր տնցած էր այն սնորհիւնութեան վրայ, յանկարծ լուր հասաւ Թէ՛ Հայոց եօթն պատկերները և Յունաց մէկ պատկերն (գուցէ մխալմամբ) գողցուած են և Նընդեան տեղւոյն արծաթեայ աստղանիշ կերտուածի մէկ բեւեռը հանուած : Սերտին երեք ազգաց կողմէն պաշտօնական անձինք Նեթղէհէմ դիմեցին և Հայք առանց գողը և գողօնը որոնելու՝ կամեցան նոր պատկերներ կախել գողցուածներուն տեղը : Ասկայն Ստոնիք իսպառ ընդդիմացան, յառաջ բերելով Թէ՛ մինչև որ միջնավայրի վարագոյրը չնորոգուի իբրև ըստինական սեպհականութիւն : Հայք իրաւունք չունին իրենց պատկերները կախելու : Սյ տեղէն իրենք զիրը առաւել ծանր կերպարանք առաւ և Փաշայի կողմէն պահապան զօրք զըկուեցաւ Նեթղէհէմ և հեռագրուեցաւ ի Պօլս Ս . Նրան՝ այս դժպատեհ անցքին դարման մատուցանելու : Հեռագրի պատասխանը ի շնորհս Ստոնիաց գալով Հայոց եւ Յունաց կողմէն տժգոհութիւն բարձրացաւ : Փաշան օտիպուեցաւ վերտոնի հեռագրել և ցարդ պատասխանելոյն կրօպատուի : Հետեւապէս ըստինական ընդդիմութենէն պարզապէս կերեւի, որ հրկիզութեան աղբիւրն ևս ըստինական է (Թէպէտ և իրենք Թելադիր կը համարեն Յոյները) . վասն զի Ներուպայի մէջ Ստոնի կրօնաւորութիւնը իրստ անարդել զօրանալու վրայ է Պաղեստինի մէջ : Սյ այժմ իրաց վեճակը այսպէս է՝ Ստոնիք կը խրոխտան, Յոյնք գողցես անտարբեր են, Հայք կը ստագ

նապին : Հայոց պատկերները առանց կախուելու մնացած են , զորական պահապանները տաճարի մէջ կը հըսկեն , երեք ազգաց սեպհական վարու գուրի նորոգութեան խնդիրը բռնաբարութեան ենթակայ է , ոչ որ չհամարձակիր Օննդեան այրը իջնել , բայց միայն երեք ազգաց պատարա գիշները և ժամարարութեան սպառաւորները :

Խնդիրը այս վիճակին մէջ է , ուստի և մենք դարձեալ այն վիճակին մէջ թողլով սակաւ ինչ խորհրդածեմք :

Սինդեո Անգղիոյ եպիսկոպոսական և Ռուսիոյ Օրթոդոքս եկեղեցեաց մէջ միութեան առարկութիւններ կը յուզուին , մինչդեռ տարի մը չը կայ որ Նունական եկեղեցին զատկական սցեդրութեանց առթիւ Հայոց եկեղեցիէն դարերով մերժուած միութեան խնդիրը արծարծել կը ջանար . մինչդեռ Վատիկանի պալատէն պապական կոնդակներ կըստուին և զանազան ազգաց եկեղեցական գլխաւոր պաշտօնեայքը ի ժողով կը հրաւիրուին քրիստոնէական ընդհանուր միութեան վրայ խորհելու , և ահա միւս կողմէն եկեղեցական սպաններ կը հըրդեհնուին և գողութեամբ կ'անցնային Ռեթիլէնէ մի Օննդեան այրին մէջ այն այրին , ուր առաջին անգամ մարդկութիւնը հաշտուեցաւ Վստուածութեան հետ և հնչուեցաւ հրեշտակաց եւ մարդկանց բերանէն . «Փառք ի բարձունս Վստուծոյ և յերկիր խաղաղութիւն» , այն այրին մէջ սեպհականութեանց բռնաբարութիւնը կը լինին , ուր մարդկային ազգի Փրկիչ մանուկը իւր երկնաւոր փառքն և մեծութիւնը թողած՝ պատեցաւ այնպիսի խանձարութով , զոր համայն աշխարհի և ոչ մի աղքատ մանուկն ունեցաւ :

Ի՞նչպէս լուծեմք ուրեմն այս հասկասական առեղծուածը . Արդեօք քրիստոնէական միութեան առթիւ տարածուած օգահնչիւն աղաղակեալուն հաւատ ընծայեմք , թէ մեր աչքի առջև կատարուած քրիստոնէութեան նախատիկք բերող իրողութիւններուն : Արդեօք պապական ժողովհրաւիրագիրներուն նշանակութիւն տանք , թէ 1 տախ կրօնաւորաց պատկերագրութեանը և եկեղեցական ըստ պատուց հրձգութեանը : Հաւատանք աւելի մեր աչքով տեսածներուն , վասն զի ասուած է . « Հաւատարմագոյն է տեսիլ աչաց քան զուրականջաց » : Հաւատանք մեր աչքով տեսածներուն և համարձակ տանք , որ եթէ Արեւելեան քրիստոնէից եւ մանաւանդ Պաղեստինի վրայ իշխողն լինէր՝ ոչ թէ Օսմանեան , այլ մի որ և իցէ քրիստոնեաց տերութիւն , վաղուց արդէն միւս քրիստոնեաց ազգերը մնաս բարեաւ տած էին սրբապան տեղեաց : Հաւատանք և ամենայն համոզմամբ կրեկներ՝ քանի որ քաղաքականութիւնը կրօնի պատրուակաւ կը գործէ՝ Վրքրիստոնէութիւնը դեռ շատ պիտի տագնապի և քրիստոնէից մէջ երբէք չը պիտի թագաւորէ սերը , որ Վրքրիստոնէութեան ոգին է և ազգաց հոգեւոր միութեան յօգակապը : Արդարեւ՝ ցաւօք սրտի կը կարդանք . որ Հայաստանի մէջ բարբարոսութիւններ կը գործուին Վիւրտերու ձեռքով , բայց ամեն որ հաւաստի է որ առանց տէրութեան կամաց են եղածները , և եթէ մենք արի լինինք՝ կարող ենք՝ թէ դիմագրաւել եւ թէ բողոքելով պաշտպանութիւն խնդրել , մինչդեռ եթէ իշխողը եւ գործողը քրիստոնեայք լինէին , պիտի ասիպուէինք միայն լուծ : Ար-

գարեալ Վիսարտիք եկեղեցական ըստ
 պատենք և անօթիեր կ'անարգեն և կը
 կողոպտեն, բայց անոնք իրենց գաւառ
 նաթեան հետ առնելով ինչ չունին.
 իսկ Օննդեան այրի մէջ եկեղեցական
 ապաստաց հրդեհիչները և կարպտիչ
 ներք այնպիսի մտորդիկ են քոթնք մէկ
 կողմէն կը գողանան և միւս կողմէն
 աշխարհ կը խաբին և կը քարազեն թէ
 եկեղեցական անօթիները նախարական
 են և յարգանաց արժանիք :

Այն խաղաղ և անչաք այրին մէջ,
 ուր աշխարհային կրքերը պիտի բռնեն,
 ուր տիրապետութեան և մարգատե-
 ջութեան տենչանքները պիտի հան-
 դարտին եւ միայն Յիսուսի անհոն
 մարդասիրութիւնը պիտի փառաւոր-
 առի, այն այրին մէջ տակաւին ի՞նչ և ինչ
 կը թաղուորեն, և տակաւին իրաւունք
 կողին ի՞նչ հեթանոսական հին պատգա-
 մը քրիստոնէական խնդրոց մէջ կը դա-
 հակալէ և քրիստոնէական եղապրա-
 թեան հիմունքը վեր ի վայր կրտսպա-
 լի : Այս է արդեօք քրիստոնէութիւն
 միայն են արդեօք Աւետարանի պատ-
 աւերները, որ ի սիրոյ ծնած և սիրելու
 համար աւանդուած են : Վրիստոնեաց
 Հայոց պատկերները կ'արուին և կը
 կողոպտուին, և Հայք կը ցանկան նա-
 թերը կախել և կ'արգելուին քրիստո-
 նեաց յատկաներէն : Ինչ քրիստոնէա-
 կան եղապրութիւն է այս : Արդեօք
 Քնչ համարմունք պիտի ունենան քր-
 ժիստոնէութեան վրայ այն իրամները,
 որոնք շարունակ ականատես են այն
 արինակ իրողութեանց, և եթէ իրենք
 չմտնան, գուցէ քրիստոնէայք մէկ
 զմէկ պիտի խողտողեն : Իսկան, հազար
 ախանս : Անոնք կրտսկանք և կը զար-
 հուրինք, երբ որ կը տեսնենք թէ այս
 ամեն նախատելի իրողութիւնները
 ցանուք քրիստոնէական կրօնի կը կա-
 տարուին և նոյն իսկ կրօնի ուսուցիչ

ներսուծեալ քով թող, եթէ բան չունի,
 Հապօնայ խեղճ Պատր ժողովի հրա-
 շիրանաց կոնդակներ սփռէ ամենու-
 ընք, քանի որ մտեւանդութիւնը և
 փարիտակնութիւնը կը թաղուորեն
 Աւետարանի տեղ, տակաւին շատ պի-
 ախ տագնապի թէ ինքը և թէ Վրիս-
 տոնէութիւնը :

Իսկ մենք սպասենք այժմ և տես-
 նենք թէ ո՞ր պիտի եղերի Օննդեան
 այրի ներկայ խնդիրը :

ՕԳՈՍՏԱՓՈՒՆ ՍՈՒՆԹԱՆԻՆ 1869 ՏԱՐԻՅԵՆ
 ԱՏԵՆԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Իրատունք պատուական լրագրէն
 առնելով Օգոստոսիսու Սուլթանի ա-
 սենարանութիւնը և ընդ նմին խըմ-
 բագրի գեղեցիկ խորհրգածութիւնը՝
 ամբողջապէս կը զեանդենք Միտի մէջ,
 ոչ միայն մեր ընթերցողաց հաղորդե-
 լու նպատակաւ քոթնք գուցէ արդէն
 կարդոցած են զանապան լրագրաց մէջ
 այլ իրեն պատմական ընտիր յիշ-
 տակարան յրագրի միջոցաւ ապագա-
 յից աւանդելու համար ք վասն զի
 այստի է, որ լրագրական թերթերը
 շատ անգամ չեն սրահանուիր, իսկ
 օրագրական տետրակները կը դահապա-
 ուին : Ար կողմէն ուրիշ ասելիք չէ
 թողած մեր Մեծարգոյ սրշոտոնա-
 կիցը Վեհափառ Սուլթանի ատենու-
 բանութեան նկատմամբ, բայց միայն
 յորդորել մեր Հայագրի եղբայրները
 որ մտադրութեամբ կարդան թէ ի-
 րատունք խորհրգածութիւնը և թէ
 կայսերական տանարանութիւնը և
 մէկ զմէկ իրատելով և իրատեսելով
 ջանան իսպառ տարակերտել գաղթա-
 կունութեան թիւր և անօգուտ կար-
 ճիքները ; որով շարակուած է ամանց
 մերայնոց մտքերը և կ'երազեն իբր թէ

Տաճկաստանէն գաղթելով՝ կարող են
 տրիշ երկիրներու մէջ առեւել սնդոր
 բուծիւն վայելել : Համարման կ'ա-
 տենք որ գաղթող Հայք ոչ միայն պի-
 տի զլիւրին օտար տէրու թեանց մէջ
 երազած անդորրու թեանէն աչլ և պի-
 տի զլիւրին այն նորածաղկի և նորա-
 քայլ քաղաքականութեան հովանիին :
 Եւր ինքեանք եւս և թէ և աշխատին և
 կարող են այսուհետեւ ծաղկիլ և յա-
 ուժադիմել :

Ելայէս կ'ըստի Իրաւունք պատ-
 ուական լրագիրք իւր խորհրդածու-
 թիւնը :

Յառաջադիմութեան և զարգաց-
 ման նոյնպէս անհասարակ իրաւանց
 անխօսիբ յարգուելուն, հաւասարու-
 թեան պայմաններու անթերի գոր-
 ծադրութեան, օրինաւորութեան և
 արդարութեան թուական մ'առեւտեց
 մեզ 1868 տարին : Տաճկաստանի վե-
 հափառ Սուլթան մը առաջին անգամ
 իւր բարձր եւ փառաւոր գահին վը-
 բայէ ժողովրդեան զարգացման և հան-
 գատութեան նոյնպէս և տէրութեան
 բարեկարգութեան և յառաջադիմու-
 թեան նկատմամբ այնպիսի զգացում
 ներ յայանեց հրապարակու եւ պար-
 տաւորութիւններ դրաւ պաշտօնէից
 վրայ՝ որ Լըբուսկան Վահակուներու
 ատենաքանութիւնները գերազանցեց
 և անոնց թերի ո չ'համարմանկամ կամ
 չ'գործադրած խոստումները իր Օգոս-
 տափառ բերնով ուխտեց երկրին եւ
 ժողովրդեան համար առանց խորու-
 թեան կրօնի եւ ազգութեան : Պաշ-
 տելի թուական : Վեհափառ Սուլ-
 թանը սկսաւ չէ թէ սովորութիւն մը
 մոյնելու համար, չէ թէ օրինակի մը
 հետեւելու համար ապարգիւն, չէ
 թէ մէկ և վերջին անգամուն համար,
 այլ բնագրում մ'է որ զինքը մընց և
 նուիրական զգացում մ'էր որ զինքը

բարձրեց և երկրին աւ ժողովրդեան
 տնհրածելչտ պէտքն էր որ զինքը բա-
 տիլեց խոտանակ կատարելու համար և
 հրամայել գործադրութիւնը անու-
 ներու համար : Կ'սա այսպիսի փառա-
 ւոր և հոյակապ չէնքի մը առաջին քա-
 լը (Օգոստոսափառ Սուլթանը հանդի-
 սաւոր կ'բարխաւ անցեալ տարի զեւե-
 ղելէ ետք՝ անանեք հիմա արդեօք այս
 չէքք իւր հիմնարկութեան վիճակին
 մէջ մնաց մէկ տարուան միջոցին, թէ
 ոչ յառաջադիմութիւն մը և տարբե-
 լութիւն մը կ'ընչմարուի անանեք հի-
 մա թէ անցեալ տարուան այն նուի-
 բական գագաթմները եւ լուսաւոր խա-
 տումները հետեւութիւն մը և գոր-
 ծադրութիւն անեցան, թէ ոչ ար-
 տասանուեցան միայն ինչպէս որ ս-
 վարութիւն է արասանել Լըբուսիոյ
 մէջ այն ինչ խորհրդարան մը կ'բաց-
 ուիւ որ սկսած է ալ հետզհետէ իր
 նշանաւորութիւնը կարուսել և մթօրի-
 նակ արգարութեան մը կերպարանքը
 առնուլ : Սակայն մեր բարդատու-
 թիւնները պահանջող կերպարանք մը
 պէտք չեն յայտնել, մտածելով որ այս
 մասին Տաճկաստանի երկրորդ տարե-
 դարձն է այս եւ մեր տէրութիւնը
 արգիւնաւոր ընելու և անոյ գահա-
 ցուցիլ հետեւութիւն մ'արտագրե-
 լու համար հարկ է նախ մտածելք որ
 Տաճկաստանի վիճակը նոյնը չէ ինչ որ
 էր Լըբուսիոյ վիճակը երբ Վահակալք
 ատենաքանելու սովորութիւն ըրին և
 և գարձեալ մինչև հիմա արտասանու-
 ած հարբութեան արատենաքանութեանց
 և խոստումներու մէջ բանազատ մը
 թերեւս շատ բաներ գտնէ չ'գործու-
 գրուած կամ բարձի թողի եղած և
 Ս'նք մեր վիճակին մէջ բարդատեղք
 անցեալ տարին ներկայ տարուցս եւ
 Օգոստոսափառ Սուլթանին առաջին
 պատնախտութիւնը երկրորդին հետ

ոյն ժամանակ տարբերութիւն մ'ան միջապէս մեր աչքին պիտի զարնէ, և Տաճկաստանի նախկին վիճակին վրայ ներկայ վիճակին բարեբաւութիւնը, և յառաջագիմելու համար առնուած և գործադրելու համար պատրաստուած քայլը, և վերջապէս անոր թէ ներքին և թէ արտաքին ազդեցութեան վարկին և զարգացման լուսագոյն եւ յառաջագէժ վիճակը դիւրաւ պիտի գգանք: Տէրութեան մէջ նոր եւ օգտակար օրէնքներու ձեռք զարնուիլը ուսման և գիտութեան համար հաստատութիւնները, որոնք խոհեմ, բանիբուն վարչութեամբ և տէրութեան մասնաւոր ինամբով տարակոյտ չ'կայ որ պիտի յառաջագիմեն, նոր ճանքաներու եւ երկաթուղիներու համար մեծ փոյթը և բանակցութիւնները, վերջապէս Տաճկաստանի մէջ քաղաքակրթութիւնը եւ յառաջագիմութիւնը գգալի բնելու համար մեծ փափաքը և ջանքը գլխաւոր ապայտոյններ են ()գոստափառ և բարեգութ Վայսեր ըրած պատուական պատենաւ բանութիւնները մէկ մէկ յառաջաբաններ ըլլալուն քողարարութեան և յառաջագիմութեան երեւելի գործին և պայտերական ատենաբանութիւնը մեծ պիտուութենէ բողոքովին հետի անկեղծ նկարագրութիւնն է իր ներկայ վիճակին, ճշմարիտ պատմութիւնը իր անցեալին եւ հաստատարտովի առաջագրութիւնն է իր ապառնոյն համար: Վնոր մէջ երեւածը չէ թէ միայն Սուլթանին տաղանդն է, հապա իր բարեքրութիւնը, իր անկեղծութիւնը, յառաջագիմելու եռանդը, լուսաւորելու փափաքը և հաւասարութեան սկզբունքը՝ եւ իր բովանդակ ժողովուրդին եւ երկրին բարեբաստութեան եւ զարգացման համար ունեցած մեծ սէրը եւ հաս-

տատ կամքը: Սուլթան Վափուլ Վափուլինչպէս արդէն՝ չէ թէ միայն բողոք ժողովուրդին անկեղծ սէրը և սրտագին համակրութիւնները և ևս պիտի գրաւէ, այլև բողոք Վարպիտայ առջեւ մեծ համարում՝ մը և վարկ մը ալ աւելի պիտի ստանայ, եւ Սուլթաններու ցանկին մէջ իր անունը թերեւս առաջին տեղը պիտի գրաւէ, վասն զի անոնցսէ ոմանք եթէ մեծ յաղթութիւններ ըրին թշնամեաց վրայ եւ քաղաքներ առին, նա ամենէ մեծ թշնամոյն վրայ յաղթանակ տանելու կ'աքնի որ է յետագիմութիւնը, եւ իր փառաւոր յաղթանակը իր Վսխորդաց նման քաղաքներու ստացումը և պատերազմի աւարը չ'պիտի ըլլայ, հապա տգիտութեան կործանումը, մլտաքերու լուսաւորութիւնը, երկրին յառաջագիմութիւնը, անխտիր հաւասարութիւնը և անհասական իրաւանց ճշդիւ յարգուիլը և գործադրուիլը: ()գոստափառ Սուլթանին նշանաբանը այս է, այս է նոյնպէս ժողովրդեան պէտքը և ակնկալութիւնը: Սենք ամին իրաւունք նոյնպէս և ամեն վտահուութիւն ունենալով այս երջանիկ օրերը տեսնելու, մեր սրագին բարեմաղթութիւնները կ'ուզեղնք առ Վարձրեան թէ մեր բարեգութ Վայսեր անգին կենաց եւ բարեբաստութեան եւ թէ իր լուսաւոր խոստումներու, ընտիր գլխացումներու, եւ իր ձեռնարկած երեւելի գործին կատարման և յաջողութեան համար, եւ կը փութանք Վայսերական ատենաբանութիւնը ամփոփ գետեղել իրաւունքի մէջ ի տեղեկութիւն և յուրախութիւն մեր ընթերցողաց:

()գոստափառ Սուլթանը Վ. Գուռը երթալով Պետութեան խորհրդոյ Վսխորդահին կարգացած Տէրութեան միամեայ գործողութեանց նը:

կամ մտք տեղեկագիրը լսեց :

Ահա առիկ յուր թանին ըրած ա տեհաբանութիւնը սոյն տեղակագրին կարգացուելէն անմիջապէս ետքոյ :

« Կարգացուած տեղեկագիրը ար-
« դէն կ' յայտնէ վարչութեան տար-
« բեր ճիւղերու մէջ կարեւոր նորո-
« գութեանց նոյնպէս երկրին զարգաց-
« ման , հարստութեան աւելնալուն ,
« ազգին նիւթապէս , բարոյապէս եւ
« մտաւորապէս յառաջդիմելու քայլն
« և տարբեր դատարանները վերանու-
« բոգելու եւ բարեկարգելու նպատ-
« տող օրէնքներ և կանոններ հաստա-
« տուած ըլլալը :

« Տարակից չ' կայ որ եթէ այս ա-
« ղէնքները և կանոնները ճշգրիտ գոր-
« ծադրուին , եւ մէկ կողմէ փորձով
« տեսնուած թերութիւնները լցուե-
« լով միւս կողմէ նոյնպէս օգտակար
« եւ հարկաւոր դատուած օրէնքներ
« ու կանոններ հաստատուին՝ տարա-
« կոյս չ' կայ կ'ըսեմ որ տակաւ առ տա-
« կաւ երկիրը կարող չ' ըլլայ յառաջա-
« դիմուեալ քաղաքակրթութեան աստիճա-
« նին հասնիլ , որոյ իրաւունք ունի փա-
« փագիր և մեր կայսրութեան ծախու-
« թիւնը և մեծութիւնը համեմատա-
« բար չ' աւելնան :

« Պետութեան խար-
« հուրը մասնաւորապէս այս ար-
« դիւնքին հասնելու նպատակաւ կազ-
« մուած ըլլալով՝ հաճութեամբ է որ
« անոր յանձնած մեծ պարտաւորու-
« թեանս եւ կարեւոր պաշտօնին ըս-
« գործադրուած ըլլալը կը տեսնեմ , և
« բարձր գոհունակութիւնս կ' յայտ-
« անեմ անոր արդէն արտագրած պտուղ-
« ներուն վրայ , որոնք երկրին համար
« ապագայ արդիւնքը ապահովելու ե-
« րաջխառնութիւն մի են , նոյնպէս և
« իր հետեւելիք ձանգուն մէջ անընդ-
« հատ քայլերու ջանից՝ համար : Ան-
« ջեալ տարի մեր ջանքերը պատկող

« յաջողութիւնը մեզ հաւատեց թէ
« մեր իրաւունքները կոտորելապէս
« ճանչցուած եւ յարգուած են ամեն
« տեղ , և այս պարագայիս մէջ բարե-
« կամ՝ և դաշնակից տէրութեանց ա-
« ջակցութիւնը անգամ մի եւս զմեզ
« ապահովից իրենց մեր վրայ ունեցած
« բարեութիւնը զգացմանց վրայ : Այս ամե-
« նը մեր յայտնած չափաւորութեան ,
« եւ եղած դաշնագրութեանց եւ մի-
« ջողային իրաւանց պահանջումնե-
« րու համակրպելով միշտ՝ ընդհա-
« նուր խաղաղութիւնը հաստատ պա-
« հելու համար ըրած անընդհատ ջան-
« քերնուս արդիւնքն է :

« Արջպէս ասկէ ետք , մեր յարա-
« տեւ ջանքը պիտ' ըլլայ մեր իրաւունք-
« ները պարզել և անեղծ պահել , ինչ
« պէս մինչև հիմա՝ նոյնպէս եւ ասկէ
« ետք հաստատուած դաշնագրութեց
« ճշգրիտ ռաջադիր ըլլալ , և բարեբաղ-
« դաբար օտար տէրութեանց ու մեր
« կառավարութեան մէջ եղած բարե-
« կամութեան եւ աղէկ յարաբերու-
« թեանց կապերը և եւս սեղմել :

« Կիրիտի կղզւոյն խաղաղիլը և ա-
« անոր մէջ ապահովութեան և անդոր-
« րութեան բոլորովին վերահաստա-
« տուիլը աւրիշ շնորհ մը եղաւ մեզ
« համար Ամենակարողին կողմէ : Այս
« առթիւ երջանիկ կ'սեպեմ ինքզինքս
« իմ գոհունակութիւնը յայտնել բա-
« նակի , կղզւոյն իշխանութեանց և բը-
« նակչաց հնազանդ մասին խողաղու-
« թիւնը վերահաստատելու համար ը-
« րած անխոնջ ջանից և մեծ ծառա-
« յութեանց համար : Աւտի հրապա-
« բակաւ կ' յայտնեմ և կ' ուզեմ որ այս
« կղզւոյն զարգացման և յառաջադի-
« մութիւնը ապահովելու համար ե-
« ղած կանոնագրութիւնները եւ օր-
« էնքները և վերջին դէպքերու ժամա-
« նակ բնակչաց կրած սառապանքին

« Հաստատուած ըլլալու հետար՝ հառա
 « արմարար և անվրէպ գործագրութիւն
 « Վճեն ատեն, մանաւանդ ներ
 « կոյ դարուս մէջ, երկիր մը քաղաքա
 « կրթութեան և զարգացման և նոյն
 « իսկ անոր կառավարութեան ու ժին
 « և մեծութեան հիմը իր վարկին վե
 « բահաստատութեան և յաջողութեան
 « մէջ կ'կարանայ : Նոյնպէս այս պարս
 « գայիս մէջ անգամ քանի մի տարիէ
 « ՚ի վեր քահանայեցիք արդիւնքներ
 « ձեռք ձգուած ըլլալը հաստատելու
 « երջանկութիւնը ունիմ : Նա ստու
 « գիւ եթէ մեր ներկայ վարկը ասկէ
 « ժամանակ մը առաջ եղածին հետ
 « բաղդատուի՝ երբ ցաւակն պարս
 « գաներու ազդեցութենէ անվասա
 « հաւթիւն մը գոյացած էր կառավա
 « բութեան վարկին վրայ, իրուայի
 « յառաջադիմութեան մը գոյութիւ
 « նը անմիջապէս զգալի պիտի ըլ
 « լայ Վոյ երջանիկ արդիւնքը յայտ
 « նի կերպիւ եկամտից հաւարուովն
 « լաւագոյն եղանակ մը ստեղծուս,
 « ծախուց մէջ սիրած քարեկարգու
 « թեան և ինտորդութեան, մեր յան
 « ձըն առած պայմանները անկեղծ
 « ղեն և ճշդիւ կատարելուս, և վեր
 « ջապէս վաճառականութեան և ա
 « բուետի յառաջադիմութեանց եւ
 « բարեբաւութեան արդիւնքը եղող
 « տերութեան եկամուտները աւել
 « նալըն հետեւանքն է :
 « Ղանուած ճշմարտութիւն մ' է
 « որ ինչպէս անհատական յաջողու
 « թիւնը և յառաջադիմութիւնը ծա
 « խուց համար ալ նոր գառն մը կ'ըս
 « նայ՝ ճիշդ մի և նոյն է նաև ազգե
 « յու համար : Իմ հաստատ կամբը և
 « փափաքն է տեսնել որ մեր կառա
 « վարութիւնը այս վերջին տարիներու
 « երջանիկ փորձառութենէ օգուտ քա
 « ղելով այն վերանորոգութեանց և

« ինտորդութեան ճամբուն մէջ յարա
 « տեւէ և ելլածուից արեկան ծը
 « բազիրը ժամ առաջ հրատարակէ,
 « ինչպէս արդէն կ'պատրաստու իւրա
 « զարակրթութեան ճամբուն մէջ ազ
 « գի մը յառաջադիմութիւնը որչափ
 « ր իրանայ՝ իր պէտքերն ալ անոր
 « հետ մեկտեղ կ'աւելան : Վոյպէս
 « ասկէ քսան կամ երեսուն տարի ա
 « ռաջ երկիր մը ցամաքային և ծովայ
 « ին ոյժը պահելու բաւական եղող
 « գումարները՝ այսօր իր զինուց հա
 « մար քոյացած ծախքին հապլութե
 « մէկ հինգերորդ մասին կրնան բա
 « լել : Վասն զի գիտութեան յառա
 « ջադիմութիւնը ան ատենէ ՚ի վեր
 « այնպիսի աւելիչ գիւտեր ստեղծեց՝
 « որ անն ինչացի նախաստեւ և իր իրա
 « լունքները ու անկախութիւնը պահ
 « պան լու նախանձանքի կառավա
 « բութիւն պարտաւոր է իր կարողու
 « թեան և վիճակին ներածին չափ ա
 « նոնցմով պատրաստուի : Նպէց կը
 « հետեւի որ տերութեանց ներկայ
 « ծախքերը ատեն մը եղածներուն հետ
 « ալ չեն կրնար բաղդատուիլ :
 « Իսրեբաղդաքար հաստարակաց
 « հարստութեան յառաջադիմելը, որ
 « նոյնպէս գիտութեան յառաջադի
 « մութեան արդիւնքն է, եկամուտի
 « և ծախուց մէջ հաստարութիւն մը
 « կ'հաստատէ, և երբ ազգային եկա
 « մուտները բաւական չեն ըլլար պակա
 « սը լեյնել՝ ան ատեն վարկը կ'լեցնէ :
 « Ըստ համար ամբողջ կառավա
 « բութեան մը մէջ յառաջադիմու
 « թիւնը և քարեկարգութիւնը ան
 « կարելի կ'ըլլայ՝ եթէ այս կատարե
 « լութիւնները վարչութեան տարբեր
 « ճիւղերու եւ մասերու մէջ չ'լծա
 « փանցեն : Իւստի վարկին հիմը ժո
 « ղովորդեան զարգացումը և հարստու
 « թիւնն է, աստիք իրենց կարգին եր

« կրապործութեան , վաճառականու-
 « թեան և ճարտարութեան ըրած յա-
 « ռաջադիմութեանց արգիւնքն են .
 « այս յառաջադիմութիւնը ուսմանց
 « և գիտութեանց ժողովրդեան մէջ
 « ծաւալելուֆ , առև տրական գործառ-
 « նութեանց համար մատակարարուած
 « գիւրութեանց , հաղորդակցութեան
 « միջոցները հաստատուելուն և շատ
 « նարուն , պայցամ հարտութիւններ .
 « ըր խելացի և հմուտ կերպիւ գոր-
 « ծածուելուն մէջ կ'կայանայ , և այս
 « ուսինը հառաւարապէս արդարութի
 « ընելու և ամեն մէկու շահերը եւ
 « իրաւունքները պաշտպանելու վտաւ-
 « հաւթեան արգիւնքին հետ սերտիւ
 « կապուած են : Ար անցեալը ճան-
 « չող եւ ներկայ վիճակնու տեղեակ
 « խելացի և ողջամիտ անձինք մեծ յա-
 « ռաջադիմութեան մը ձեռք բերուած
 « ըլլալը շեն կրնար ուրանալ : Այսու
 « ամենայնիւ այս յառաջադիմութիւ-
 « նը պէտք է գրգէ մեզ որպէս զի մեր
 « ջանքերը կրկնապատկենք մի և նոյն
 « ճամբուն մէջ : Առանց ուկնարկու-
 « թիւնիս ետին դարձնելու , մեր տե-
 « աութիւնը հաստատունը շարունակ
 « այն ճամբուն վրայ սրու մէջ պէտք
 « է քալելը քաղաքակրթեալ մեծ տե-
 « բութեանց բարձրութեան հասնելու
 « համար :

« Աւստի առանց խտրութեան ալ
 « գի կամ կրօնի , Պետութեան խոր-
 « հըրդոյ անդամները նոյնպէս և Վայ-
 « սրութեան բարբ միւս Պաշտօնա-
 « տարները կ'յորդորեմ սրտապին որ
 « ինքզինքին մի և նոյն հայրենեաց զա-
 « ւակները և մի և նոյն կառավարու-
 « թեան անդամները համարելով այն
 « սկզբանց ոգւոյն . համեմատ զոր հի-
 « մա ձեզ յայտնեցի աշխատին միա-
 « բան երկրին օգտին և բարեյտու-
 « թեան համար , և մինչև մեր յա-

« ջորդ արեկան ժողովը կ'ուզեմ որ,
 « նորանոր վերանորոգումներ շարունաւ,
 « կու ին իրանալ և կարելի եղածին չափ
 « յառաջադիմութիւններ ձեռք բեր-
 « ուիլ : Արբերապէս համոզուած լլլա-
 « լալով որ երկրի մը մէջ եթէ արդաւ-
 « բութիւնը աղէկ կտրգադրուած և
 « օրէնքները աղէկ գիտուած չ'ըլլան
 « անհատական իրաւունքը կատարե-
 « լապէս ապահովուած չկրնար ըլլալ .
 « ուստի մասնաւորապէս և յատկա-
 « պէս պատուէր տուած եմ որ ժա-
 « ժանակին պահանջմանց համաձայն
 « մեր տարբ օրինաց արամադրու-
 « թիւնները յատուկ դատադրքի մը
 « մէջ ամփոփուին , գաւարաններու
 « վերակազմութիւնը և բարեկարգու-
 « թիւնը ըմնեն , և Վայսրութեան
 « ամեն օրէնքները ճշդիւ և հաւա-
 « տարմութեամբ գործադրուելու հա-
 « մար անխոնջ ջանադիր ըլլան :

« Արբապէս , անցեալ տարի մի և
 « նոյն առթիւ ձեզ խօսածիս համա-
 « ձայն , կ'փախուքիմ որ հասարակաց
 « հայրենիքին երջանկութեան , բարե-
 « բատութեան և փառաց համար ա-
 « մեն մէկը իր բարբ ջանքը նուիրեո-

Պարսք կը համարենք օրագրիս մէջ
 զեւեղել իշխանի պատուական ցա-
 գրի հետեւեալ շահաւէտ առաջար-
 կութիւնն : Ըստ բաղձանաց Արգոյ
 խմբագրին մեր բանիմաց ազգայնոց
 ուշագրութիւնը և գործակցութիւնը
 խնդրելով :

ԿՐԻՍՏՈՒՅԻՆ ԵՆԿԵՐՈՒԹԻՒՆ
 ՍՈՍՁՍՐԿՈՒԹԻՒՆ
 Արբերուս ներկայ վճալը բարեկարգեա-
 համար կրնանք բան մը ընել
 Այս և այս չէ թէ գանգատե-
 լով չէ թէ բողբերով չէ թէ գաթ

ման չը յայտնող գծի սահմաններով և այս տեսակ դրու թիւններով, հաւաքաբար ժողովուրդը հրահանգելով, միտքերը լուսաւորելով, սիրտերը գրաւելով և միացնելով և այս նպատակին համար անընդհատ գործելով :

Տարածուած ազգ մը, ինչպէս է Հայոց ազգը, նաև չ'ամենանք բուէլ, ներքնապէս գէշ կառավարուած ազգ մը ինչպէս է մեր ազգը, ուսումնականներու և տաղանդաւոր ազգայնոց ամակցութեան անհրաժեշտ պէտք ունի, այս ամակցութիւնը մեր առաջարկելը միջոցով այնչափ դիւրին պիտի ըլլայ որ անգգալի խոնջէնքէ մ' ետք գգալի արդիւնք մը պիտի արտադրի և ինչ որ մեր ազգի վիճակին մէջ տարիները հազիւ կ'արող պիտի ըլլան ներգործել ամիսները շատ դիւրաւ և հարտատ կերպիւ պիտի տպաւորեն ամեն մէկու մտքի և սրտի վրայ, բաւական է որ գործելու կամք և անկեղծ սիրտ մը նաև փափաք ունենանք յառաջող իմելու : Բանի որ տէրութեանց պատերազմական վիշտերէ և քաղաքական հոգերէ և զբաղու մներէ ազատ է մեր ազգը ինչո՞ւ համար ժամանակ չ'ունենայ իր ներքին յառաջադիմութեան և բարեկարգութեան զբաղիլ և հիմնաւոր ձեռնարկ մը յառաջ տանիլ : Սեզմէ պակտածը ոչ ըստակ է և ոչ պաշտպանութիւն, ասոնց և ոչ մէկն է արգելք մեր յառաջադիմութեան : Վիճակ մը բարեկուտելու ոչ կամք կ' յայտնենք և ոչ միջոց մը կ' գրուենք, և այս երկուքը բաւական են ազգերնուս վիճակը սեղմել և զանի ներդրութեան և անբարեկարգութեան ենթարկել, հետեւաբար Հայուն յառաջադիմութեան արգելք՝ Հայը եղած է առանց դուրսէն թշնամի մը ունենալու : Չկայ միջոց մը ազգերնուս մէջ մտքերը լուսաւորելու, քա

ղափայնելը յղկելու, ուսումը և գիտութիւնը աւելի զգալի կերպիւ տարածելու, սիրտերը միացնելու և յառաջադիմութեան ուղին բաց և առահետ ընելու : մենք կ'առաջարկենք և ամեն ազգայնոց ուշագոտութեան և խորհրդածութեան կ' յանձնենք :

Բնկերութիւն մը կազմել Հրահանգիչ Բնկերութիւն անուամբ (կամ ուրիշ սր և է յարմարագոյն անուն մը) որու կեդրոնը ըլլայ Օմիւսիա եւ Ճիւղեր ունենայ ամեն Հայաբնակ երկիրներ : Այս բնկերութեան նպատակը ըլլայ :

Ա. Խօսարան մ'ունենալ ամեն տեղ որ Ճիւղեր ունենայ, և այս խօսարաններու մէջ առանց կրօնական և քաղաքական վէճեր յուզելու՝ ուրիշ որ և է հրահանգիչ և կրթական նիւթերու վրայ ատենաբանութիւններ ըլլան ի ներկայութեան ունկրն դրաց, կին կամ էրիկ մարդ անխախտ ընդունելով անվճար :

Բ. Այս ատենաբանութիւնները ամեն տեղ գտնուած խօսարաններու հազորդուին և իտխանակուին, և որմէ վերջը հրատարակուին օրագրաց միջոցաւ :

Գ. Ամեն Հայաբնակ երկիրներու ուսումնականները և տաղանդաւորները այն բնկերութիւն խորհրդական անդամներ ըլլան ընտրութեամբ :

Դ. Բնկերութիւնը ուսումնականները քաջալերէ, հեղինակները կամ թարգմանիչները վարձատրէ, ասոնց աշխատութիւնները ծախու առնու կամ տպէ ընտրութեամբ և ծախու հանէ դիւրագին :

Ե. Բնկերութիւնը դասագիրք պատրաստէ եւ մատակարարէ ամեն դրուցներու համար դիւրագին. այս դասագիրքերը խորհրդական անդամներէ քննուած, սրբագրուած, նոյնպէս մին

չէւ հիմնյ եղածներէ յարմարագոյն և օգտակարագոյն ճանցուած ըլլան :

Զ. Ընկերացիք զպարտաւոր ըլլան այս դատագիրքերը գործածել, նոյնպէս և ընկերութիւնը պարտաւոր ըլլայ բոլոր աղքատ աշակերտաց ձրի մատակարարել :

Է. Ընկերութիւնը իր գլխաւոր նպատակներէ մին սեպէ աշխարհաբառ լեզուն յղիել կանոնել, ճոխայրնել և կռիել, և հոգ տանիլ բոլոր հրատարակութեանց կանոնաւոր և մարտեր օձ բառեցնելուն :

Ը. Ընկերութիւնը հոգ տանի աշխարհաբառ ճոխ բառարան մը շինել նոյնպէս Վաղղկարէն և Վեգղարէն լեզուներու : Հայերէնով մէկտեղ և հարուստ, ընտիր և կատարեալ բառաններ հրատարակել :

Թ. Ընկերութեան նպատակներուն մէջ ըլլայ կիսամենայ կամ միտմենայ հանդէս մը հրատարակել մասնաւորաբար դպրոցաց համար, ոյս հանդէսը տեսակ մի դասագիրք սեպուի և աշակերտք պարտաւոր ըլլան կարգալ և հրահանգուիլ :

Ժ. Ընկերութիւնը դպրոցաց համար միօրինակ, դիւրին և աշակերտաց դիւրըմբռնելի մէթոս մը պատրաստէ և բոլոր այս տեսակ աշխատութիւնները ծախու առնու, երբ յարմար դատուին, և հեղինակները բաջարէրէ և վարձատրէ :

ԺԱ. Ընկերութեան նպատակներուն մէջ ըլլայ տպարան, նոյնպէս և ճեմարան մը հաստատուել ՚ի վերջոյ :

Սակայն այս նպատակաւ ընկերութիւն մը կազմելու համար անտարակոյս մեծկակ դրամագլուխի մը անհրաժեշտ պէտք կայ, այս դրամագլուխը ուսկէ՞ պիտի գոյանայ : Աւստի առանց մէկէն ՚ի մէկ վերը յիշուած նը պատակները գործադրելու անպար-

ծու թեան՝ աւելի օրինաւոր և օգտակար կ'ըլլայ նախ խօսարանը հաստատել և առենաբանութեան ասպարէզք բանալով ժողովուրդը հրահանգել և ընկերութե վրայ նպաստաւոր գաղափար մը տալ մինչև դրամագլխոյ մը մագտակարարուիլը և գոյանալը, որու համար հետեւեալ միջոցը կ'առաջարկենք :

Ա. Ընկերութեան անդամ սեպուին և վճարեն տարին միայն հինգ դահեկան, կամ մէկ և վերջին անգամուն համար մէկ (Սամանեան) լիւրա : Նտարակոյս կամովին եղած նը, ուէրները շնորհակալութեամբ կ'ընդունուին և կ'արձանագրուին :

Բ. Սոյն անգամները արտօնութիւն ունենան խորհրդական անգամները իրենց երկիրներու մէջ իրենք ընտրել քուէիւ, և տարին անգամ մը ընկերութեան գործոց հաշիւը պահանջել :

Գ. Ընկերութեան հրատարակած ամեն գիրքերը արտօնութիւն օւնեցնան ապրանք եղած գնով ծախու առնու միայն հարիւրին տասն շահ թողլով ընկերութեան գանձուն :

Դ. Ընկերութեան գանձապետք իրենք ընտրել որ պարտաւոր ըլլայ կառնոնագրութեանց և ժողովոյ որոշմանց հպատակիլ :

Սոյն ընկերութեան նպատակները մեծագոյն մատամբ նշանակելէս եւ բռնելիք ընթացքը բացատրելէս ետքը, անկէ արտագրելիք արգեանց վրայ խօսիլ աւելորդ կ'սեպեմք քանի որ գործը ինքնին կ'յայտնէ : Այն դրոնական ժողովոյ համար ընդհանուր կանոնագրութիւն մը նոյնպէս և միօրինակ ներքին կանոնագրութիւն մը կըրնան պատրաստուիլ վերը յիշուած ըսկիցանց վրայ, և թերեւս աւելի օգտակար կ'ըլլայ սոյն ընկերութիւնը ընդհանուր ազգի եւ կառավարութեան պաշտպանութեան տակ գնել :

ԿԱՐՔ ՏԵՍԱԿՑՈՒԹԻՒՆ ԵՒ ԿՐՕՆԱԿԱՆ ԻՍՍԱԿՑՈՒԹԻՒՆ

Լըրոպացի նշանաւոր ճանապարհորդները սովորաբար պատիւ կը հաճարին այցելութեամբ տեսակցիլ սուրբ Լթոռոյս Լմենապ. Սրբազան Պատրիարքի հետ եւ հարցասիրութեամբ աչքէ անյնել ակնուպատկան հաստատութիւնները : Հատ ժամանակ չէ, որ այցելութեան եկաւ Սրբազան Պատրիարքին մի Լնգղիացի եպիսկոպոսական փոխանորդ (vicaire) իւր աճուսնայն եւ մի ուրիշ ուղեկցի հետ : Յիշեալ անգղիական եկեղեցականը, որոյ արտաքին տեսքէն կ'երեւէր արգէն իւր խոհականութիւնը, յայտնեց որ ինքը եւ իւր ուղեկցը Օքսֆորտի աստուածաբանական համալսարանի մէջ աւարտած են իրենց ուսմունքը եւ կը գտնուին եկեղեցական պաշտօնի մէջ, իրենց ճանապարհորդութեան նպատակն է ստոյգ տեղեկութիւն ստանալ Լրեւելեան քրիստոնէից դաւանութեանց վրայ, վասն որոյ եւ մեծ պատիւ կը համարին իրենց որ կ'արժանանան Հայոց Պատրիարքին ներկայանալ, որ Լրեւելեան մի նշանաւոր ազգի ներկայացուցիչն է Լրուսաղէսի մէջ : Սրբազան Հայրը սիրով եւ մեծարանօք ընդունեց նորեկ այցելուները եւ գովեց իրենց գեղեցիկ հարցասիրութիւնը :

Լնգղիացի եկեղեցականը, որ կը ցաւէր իր հայերէն չիմանալուն համար ու կը խօսէր քաղղիարէն եւ մենք կը թարգմանէինք, առաջարկեց Սրբազան Պատրիարքին թէ՛ արդէն Լնգղիացի եպիսկոպոսական եւ Յունաստանական Օրթոդոքս եկեղեցեաց մէջ միութեան խնդիրներ կը յուզուին եւ երկուստէք հաճութիւն եւ հառանդութիւն կ'երեւի, Հայք ինչ կարծիք

ունին այս մասին, միթէ չե՞ն. համաձայնիք այս միութեանը մասնակցիլ. — Սրբազան Պատրիարքը պատասխանեց. Լյրք որ քրիստոնէական եկեղեցիները քրիստոնէական միութեան վրայ կը խօսին, մենք կը զարմանանք, վասն զի մենք քրիստոնէութիւնը արգէն մի կը դաւանինք, ինչպէս մի կը դաւանինք եւ զՎրիստոս իւր փրկագործ ստորէնութեամբ եւ իւր աւանդած՝ Հաւատոյ, Յուսոյ եւ Արոյ Լեւեաթարանով, զոր ամեն քրիստոնէայք իրենց ձեռքն ունին, կը կարգան եւ կը խոստովանին, որ չկայ խօսիք ոչ Հրէիին, ոչ Հեթանոսին, ոչ Լնգղիացւոյն եւ ոչ Հայուն, այլ որք զՎրիստոս ըզպեցեալ են, ամենեքեան մի եմ Կ'Վրիստոս, ինչպէս եւ Վրիստոս մի է Կ'նոսս : Լյս այսպէս լինելէն յետոյ, յաւեցուց Սրբազան Պատրիարքը, կը զարմանանք, երբ որ գարձեալ միութեան վրայ կը խօսուի եւ իրաւունք կըստանանք տարակուսիլ որ յազուած միութիւնը առտուել քողարական է քան թէ քրիստոնէական : Իսկ մենք Հայք որ դարեւով փորձած ենք եւ շատ վնասներ կրած քաղաքական պարտաւիտ արձարձուած եկեղեցեաց միութեան խնդիրէն, միշտ կը սոսկանք նորանոր վտանգներէ, վասն որոյ եւ լաւ կը համարինք մեր համազման մէջ հաստատուն մնալ, յարգել մեր եկեղեցւոյ ազգային անկախութիւնը, ինչպէս եւ այլոցը, աղօթել ամենուն համար, որոնք ըստ մարդկութեան եւ ըստ քրիստոնէութեան եղբայր են մեզ եւ երբէք նախադարձակ չը լինիլ այլոց խզճի ազատութեան գէժ :

Սրբազան պատրիարքի խօսակցութեամբ անակախական ուրախութիւն մի կը փայլէր այցելուաց երեւին, եւ անգղիացի եկեղեցականը յայանելով իր խորին գոհութիւնը սասց. Իբրև

ունք ունիք, Չերդ Սրբազնութիւն, սակայն Մագիսկան և Յունա-Ռուսա կան եկեղեցեաց միութեան մէջ բաւ ամենայնի անփոփոխ պիտի մնան ազգային սրբազնութիւնները, և խնդիրը բնաւ ամենեւին քաղաքական չէ, այլ աստուածաբանական : Սրբազան պատրիարքը պատասխանեց, Սէնք փափորդ ենք ձեր և Յունա-Ռուսական եկեղեցեաց միութեանը, սակայն սուացի ես, մեծարգոյ եղբայր, որ մենք շաքս միութեան խնդիրէն հասած վէրքերը տակաւին հաքած ունիք մեր վրայ : Սէր առջին են այսօր մեր հոյ հաղթական և հոյ բողոքական եղբայրները, որոնք ոչ միայն մեր ազգային ծէսերը և տրարողութիւնները պահպանած չեն, այլ և շարունակ նախատակած կ'առնեն զմեզ և իրենք մեզ մէ հերձելով մեզ հերձուածող կ'առնան : - Իրաւունք ունիք, կրօնէց Մագիսկին, և միութեան խնդիրը փոխուելով երեք այցելուներն և սկսան փոփոխակի զանազան հարցմունքներ առաջարկել թէ քանի տիեզերական ժողով կ'ընդունի շաքստանեայց եկեղեցին, քանի խորհրդաւոր արարողութիւն և ինչպէս կը կատարէ անփոփոխ պահպանած է Ղիկիոյ հանգանակը, քանի պատրիարքութիւն և կաթողիկոսութիւն ունի և ինչ յարաբերութեանց մէջ են, քահանայից ամուսնութիւնը պարտաւորեալ է, և վարդապետք ազատական կ'ընտրեն աւուրի վիճակը, ու խառնուրդ որ երկիրներէն աւելի կը ժողովին, և այլն և այլն : Ի խոտ ուրախալի էր մանաւանդ, որ աստուածաբանական համալսարանէն ելած եկեղեցական պաշտօնակալաց շաքս այցելու տիկինը եւս հմուտութիւն ունէր կրօնական խնդրոց վրայ և ջերմ զգացմամբ կը խօսէր :
 « Եւ ամեն հարցմունքներուն պա

տասխաններ տրուեցան Սրբազան պատրիարքի կողմէն և այցելուները խիստ գոհ լինելով և մանաւանդ հայկական եկեղեցւոյ յունականէն եւ հռովմէականէն տարորոշող արարողական պարզութիւնը դուրսով մեկնեցան գոհութեամբ սրտի :
 Յիշեալ այցելուները ուղեւորելու ժամանակ խնդրեցին մեզ՝ որ մի իրենց մօտ երթալ և խօսակցիլ : Նշանակեալ օրը գնացին ներկայացանք և եպիսկոպոսական փոխանորդը դարձեալ մեծ ուրախութիւն յայտնելով Սրբազան Պատրիարքի հետ ունեցած տեսակցութեամբ մասին պահարանէն հանելով ցոյց տուաւ մեզ մի անգլիարէն տպագրեալ գիրք, նու իրուած Յունաց Երուսաղէմի պատրիարքին, որուն փորագրեալ կենդանագիրը եւս զետեղուած էր մատենին մէջ : Ըպա Յունաց պատրիարքի վրայ քանի մի տեղեկութիւններ հարցնելով ասաց որ այս գրքին մէջ կը պարունակին աւան խնդիրներ և աւարկութիւններ Մագիսկան և Յունա-Ռուսական եկեղեցեաց միութեան նկատմամբ, ուստի եւ պատասխանելով այսօր կամ վաղը երթալ ներկայանալ Յունաց պատրիարքին և գիրքը մատուցանել : սակայն չը գիտեմ՝ թէ ինչ ընդունելութիւն պիտի գտնեմ : Ըյա բաւական ժամանակ խօսակցելէն վեր, երբ կը մեկնէի, կրկին և կրկին խնդրեցին թէ եւ պիսկոպոսական փոխանորդը և թէ իւր ամուսինը, որ իրենց խորին շարգանաց հաւատարմքը և ամբառ գոհունակութիւնը մատուցանեմ Սրբազան Պատրիարքին, յայտնելով միանգամայն որ իրենք երբէք չեն կարող մտանալ նորին Սրբազնութեան քաղցր տեսակցութեան և քրիստոնէական խօսակցութեան գեղեցիկ յիշատակը : »

ԲԱՐՈՅԱԿԱՆ

ԱՌԱՔԻՆԻ ՈՒ ՔԱՆԱՔԱՎԻՐԹ ՊԱՏԱՆԻ՝

(Շարունակութիւն, տես թիւ 4) :

ՕՒՆ:

Չափաորոշիման յոսարոշիմանս—կարողութենէդ վեր բտնի ձեռք մի զարներ, կ'ըսէ առակը . ոմանք կը ջանան ամենայն ոգւով որ իրենց ծնողայր վիճակէն աւելի վեր բարձրանան, և ասով կը կարծեն որ կատարելութեան կը դիմեն . բայց սուտ է ու խարէական, վասն զի՝ ինչ կ'ըսես ան տղուն որ կ'ուզէ բեռնակրի մը բեռը իր վրայ առնել . արդեօք ուժովնա՞յ կ'ուզէ, չէ, ինչու որ բեռնն ծանրութեանը տակ կը ճզմուի . այսպէս է նաեւ . անիկոյ որ իր կարողութենէն վեր վիճակի մը կը փափարքի :

Ո՞վ պատանեակը, մի ամբընտք ձեր հօրը արհեստին ետեւէն ըլլալու . լաւ է բարի կօշկակար մը քան թէ գէշ բժիշկ մը : Ամանք որ կրնային գեղի լաւ վարձուոր մը ըլլալ, կ'ուզեն քաւ հանայ ըլլալ : Ո՞վ որ իր հօրը արհեստէն կ'ամբընայ, այնպիսին բարի մարդ չէ : Արարական արտօսք մըն է, կ'ըսեն ոմանք, կ'ուզէ՞՞ աշխատանք մի՞շտ մը ընարել : Արն է անարգական արուեստը . անպատիւնը : Արն է աշխուական արուեստը . անարքինի սւ քաղաքակիրթ մարդունը : Աւելի կը յարգեմ իմ՝ գրացի հիւսնս, քան թէ միլիոններու տէր եղող ան հարուստը՝ որ ուտելէն խոնկէն ու յօբանջելէն դուրս ուրիշ բան չգիտեր : Պատուաւ որ վիճակը ան է, որով մէկը կրնայ ինքզինքը լաւ պահպանել, կաւ տարելագործել և անով նաեւ ուրիշ ներուճ ալ օգտակար ըլլալ, մարդուս անարգանք ու նախատիք. եղող արուեստները միայն անօգուտ ու անվաշել արուեստներն են :

Ան իմ՝ տանս մօտը բնակող միջակ վաճառական Սարգիսը որ գրեթէ միշտ առածներով ու օրինակներով կը խօսի, քովը կանչեց անցեալ իրիկուն իր 20-22 տարուան տղան, թէ սր չեմ որ խալիր, ու ըսաւ . « Սիրելի Յակոբիկս, երբոր ես քու տարիքդ էի, հայրս սրբատիկ կրպակ մը ինձի յանձնեց : Անա՛րո՛ւ (Մարտոճ կեպո ըլլալ) ըսելով, ես ան աստեն սկսայ գեղեցիկ ժողատէններ ու աչնիս քառանկալիք ունիս, պտառով ասդին անդին քայլել . քիչ բայց ստեպ ստեպ ըրած վաստրկովս գոհ կ'ըլլայի. վասն զի ալ լաւ է քիչ քան թէ բնաւ . և անով միայն մարդուս քսակը կրնայ լեցուիլ . և որչափ որ աժան կը ծախէի այնչափ գնողներ կը շատնային . և կը ջանայի միանգամայն որ ծախած բաներս ըսու ու աշխու ըլլան . այսպէս ահա ասջի սկսին վաստրկեցոյ որ ամենէն դժուար բանն է : վասն զի բանը սկսելն է, սկըսելէն ետքը ամէն բան աւելի դիւրաւ առաջ կ'երթայ, և իրաւցընէ, կամայց կամայց սակներս շատցան + բամպակի գործարան մը բայցի՛ սր ան ալ յաջող գնաց . բայց դժբաղդարար + ինչպէս գիտես, երկու տարի է որ կրակը ամեն բաներնիս այրեց . ահաւասիկ ուրեմն, որդեակ, դու հիմա ստիպուած ես որ նարէն դու քեզմէ բազդդ շինել նայիս գրեզ կամաւ փորձ ու առաքինի մարդու մը քով դրի + արդէն աչքդ ու ձեռքդ վարժած է ամեն բան լաւ ու շուտ ընելու . սովորած ես հնազանդիլ, որպէս զի գիտնաս լաւ ալ հրամայել թէ որ իմ արուեստս շարունակես՝ աւագէն խանութին ամեն գործիքներն ուսնիս, ինչպէս դարձեալ ինձմէ գնողներն ու գործակիրներս, և անոնց հետ մէկ պեղ քու հօրդ վրայ եղած համար մուկըր, հիմա ուրեմն որ ծերութեան նրս նշաններէն կ'իմանամ որ մահուան պէտք է պատրաստուիմ՝ և դու իմ

տեղս պիտի յաջորդես, ասհաւասիկ իմ
անձիս փորձովը աս խրատներս քեզի
կու տամ :

Սիշտ գիտցիր որ քան ին խոհայիրոյը
որչա՞ր պիտի ըլլայ՝ այնչա՞ր առե՞լք քուսը Տե՛ծ
ի՛նչայ : Ի՛նչիս մը վրայ անհոգ չըլլող
պիտե՛ք է ըսելով, «՛՛ղ որ Տե՛ի քանի՞կանը ի՛նչ
բո՛ւ ոչինչ բան՝ ի՛արհամարհե՛. ինչը այնչա՞ր ալ
չա՛ծեր, քա՛նէկան քա՛նէկանի քո՛վ քա՛լով՝ ուրի
մը ինչ յե՛տանայ : Ը՛ստնք իմ հօրս առած
նեքն են որ ստէպ ստէպ ինձի կը կրթե
նէր : Ը՛րուեստ մը չիփոխել առանց մե՛ծ
հարկեցուցիչ պատճառի մը : Երբոր քար
մը ինչ շարժի ի՛նչնս՝ քարայրոյն ալ ինչ քիչ
ի՛նչիս . և առած է դարձեալ . թէ՛ Սի
չա՞ր փոփոխուա՞նք , այնչա՞ր անփոխա՞նք : Ը՛յսօր
ստայանակ, վաղը դարբին, միւս օր ալ
անարուեստ թափառական մը կը դառ
նաս : Ե՛սեւ դարձեալ որչափ կրնաս
զգուշանաս ստէպ ստէպ տուն փոխե
լէն . վասն զի երեք անգամ տուն փո
խելով, մէկ տարուան մը տանդ վարձ
քը հատուցած կ'ըլլաս :

Ընկատար գիտու թեամբ բնաւ բա
նի գործքի ձեռք չպարնես . և թէ որ
բանի մը ձեռք դարնել ուզենաս, նայէ
մեծէն չկրտիս՝ այլ պզտիկէն, թէ որ
չես ուզեր որ ետքը նեղը մտնես . ա
սոր համար միշտ ծախքդ աւելի բարձր
սեպէ ու ծախածդ աւելի ցած, և մաս
մ՝ ալ դժբաղդու թեանց համար պա
հէ : Պէտք չէ կրակին վրայ շատ միս
դնել . վասն զի գիտես որ սկի որ երկու
նապաստակ Տե՛իտը ի՛նչը որալ, երկու՛ն ալ
ինչ քիչընէ . չափդ գիտցիր, և սկսածդ
չարունակէ : Սի խաբեր ինքզինքդ
մեծամեծ շահերու յուսով, և գիտցիր
որ եթէ անունդ կտորելով բան մը
վատարկիս , անիկայ շահ չէ՝ այլ կու
րուստ է . ընդհակառակն սկի որ համ
բաւ կը ստանայ՝ անգին հարստութիւն
կը ստանայ . տեսեր եմ միշտ որ ինչ որ
ստանան կուտայ, ստանան կ'առնէ :

Վաճառականութեան մէջ պէտք չէ
վտանգի մէջ դնել ապրելու համար
անհրաժեշտ հարկաւոր եղածը : Ե՛սյէ
այնպիսի ամենակարեւոր բաներու վը
րայ պառկեցնեն քու ըստակդ, որոնց
գործածութիւնը ոչ երբէք պակսի .
նիւթը ընտրէ ու նայէ որ առաջին
կարգի ըլլայ . ժամանակին մտածէ, ինչ
որ քեզի առնե՞ք հարկաւոր կրնայ ըլ
լայ . վասն զի բան մը նախադասելով ը
նելը՝ գործող-ի՛նչն ի՛նչ ընել ըսել է : Թէ
որ առնին գնես՝ շահաւոր կ'ընեն .
նոյնպէս թէ որ ստակը ձեռքդ գնելու
ըլլաս , տարակոյս չկայ որ աճան կը
գնես . զգոյշ եղիր պարտքով բան ծա
խելէն . ալ լու է որ քիչ վատարկիս՝
բայց վատարկածդ մէկէն գրայանդ
մտնայ : Ը՛նելի զգոյշ կեցիր պարտք ը
նելէն, միտքդ բերելով որ պարտատէր
ներուն յիշողութիւնը սուր է . և ան
միջոցին որ դուն բարբոսին մտացած
ես, կը տեսնես որ իրենք պարտքդ
միտքդ կը ձգեն . մի նաստիր այնպի
սեպց որ երբ վճարելուն ձայնը կը լը
սեն, ձեռքերնին գրպաննուն մէջ կը
դօսանայ . մենք վաճառատիանքս առած
մը ունինք մէջերնիս . թէ՛ վաղորդ
ի՛նչն, «՛՛ղ որ ը՛ս ինչ վճարէ :

Վաճառակիցներուդ և անոնց որ
սովորութիւն ունին միշտ քեզիէ գը
նելու՝ յարգը լաւ ճանցիր , անանկ
որ եթէ հարկ ըլլայ իրենց համար զո՛հ
մը ընելու՝ սիրով յանձն առ, ջանալով
միշտ բանը յարմարցնել :

Ընձամբ բրած գործողութիւնդ
միշտ լաւ կ'ըլլայ : Ը՛նչա՞ր եղած բան մը
երեք հոգոյ ըրածին րեղ ինչ բանէ . ջանա՛
մարդկային նկատմունքի համար բան
մը չընել : Թէ որ մէկու մը աշխատու
թիւն մը յանձներ ես՝ աչքդ միշտ վը
րան ըլլայ . վարձաւորներուդ ու գործ
ծաւորներուդ վրայ միշտ հակէ , բայց
կատկածոտ չըլլաս . ամեն բան մէկ անձի

մը վրայ մի ծանրաբեռներ , վասն զի ամենն ալ անկատար կ'ըլլան : Սուտքդ , եւրդ և տուածներդ ճշդիւ ամեն անգամ նշանակէ . և դարձեալ կը յանձնեմ որ բանալիքի ասկ պահես ունեցածդ . բանալին իաղապարտութեան մեծ բարեկամն է . վասն զի՝ ՍՆ որ լաւ ինքնդէ . լաւ ալ ինքնդ : Ըմեն որ հաշիւ դրոյն . թէ որ շարթուն վերջը բան մը աւելնայ՝ մեկ դի դիր . մտածելով որ ամենն որ նոյնպէս յաջող չերթար :

Վերջապէս աս ալ բեզի կ'ուզեմ ըսել , որ գրքի մը մէջ կարդացեր եմ թէ՛ « Սարգս երջանիկ ըլլալը՝ կամոր պէտք է քիչ միջոցի մէջ կենայ , և շատ անգ չփոխէ » :

ՕՐՆ

ԳՈՃ ԸԼԼԱԼ ԻՐ ՍԵՊՃԱՅԱՆ
ՎԻՃԱՅԻՆ ՎՐԱՅ

Վ իճակ մը ընտրելէդ վերջը ջանաս որ գոհ ըլլաս , որն որ Ա. փափայնորդ և Բ. երեսակայութիւնդ չափաւորելով կ'ըլլայ :

Գինով մը որչափ խմէ՝ այնչափ աւելի կը ծարուի . այսպէս ալ մեր փափայնորդ : Ըստոր հաճոյք մը կը կատարես , վաղը երկու նոր հաճոյք ալ վրան կ'աւելնան . վերջը չորս , բայց մեր հաճոյքները կատարելու համար ուղեղ միայն բաւական չէ՝ այլ միջոցներ ալ պէտք է : Ի աւ կրնանք սպրիլ թէ որ մեր իղձերն ու հաճոյքները կատարելու մէջ չափաւոր ըլլանք . մերը իղձերը կատարելու միջոցները մեր շեն . բայց կապերնիս չափաւորիլը մեր ձեռքն է . ինչ որ շաք իրաւ գինը՝ իրաւ գոմիս ընդ իրաւ չափի կապի . իսկ քով որ ուզածը չկրնար ընել . թող կրնցածին միայն փափայնի . Որչափ քիչ փափայն ունենաս այնչափ աւելի քիչ քան պակաս կ'ըլլայ քեզի : Ս. Փրան

կրկուս Սալիզեան Վիլ Բանի իր փափայնի , կ'ըսէր , և ան ինչն ալ ինչ կը փափայնի :

Երջնը ես ալ քիզի ուզեցի կրկնել , վասն զի քններ տեսեր եմ որ մարդուս նեղութեանցն ու անհանգստութեանը եւ ուրիշներուն հետ գտտելու գլխաւոր արմատը՝ իր սեպհական վիճակին մէջ գոհ չըլլալն ու աւելին ըստանալու փափայն է :

Սմանք՝ Բասակն եղծի լափ լաւիմ , կ'ըսեն . իրաւ է արգետք . բայց գիտէք թէ որչափ քիչ բանով գոհ կ'ըլլայ քիչ բանի փափայնորդ : Գեղարջին պատառ մը եգիպտացորենով . ընդն ցին՝ քանի մը կտոր գեանտիննորով , կամ բուսն մը շագանակով կը կշտանայ ու երկիրը կը մշակէ . այսպիսեաց համար որը քանի մը փող բաւական է . ուր ընդհակառակն փափկակեաց հարուստի մը համար հարիւր , երկու հարիւր դահեկանն ալ քիչ է :

Որչափ քիչ կարօտութիւն ունենայ՝ այնչափ աւելի աղատ կ'ըլլայ . ապով շեմ ու վեր բսել որ զրկէք զձեզ որ և իցէ անմեղ զուարճութիւններէ . և հանգստութիւննիդ չմտածէք . այլ թէ՛ սղքաս ծներ էք կամ ետքէն աղքատացեր էք . ասոր վրայ չարտմիք . և ՚ի վեր քան զամենայն . մի նմանք աւնոյ որ ուրիշներուն գթութիւնը չարժելու համար զիրենք կը նուաստացնեն ու խեղճ ողբմելի կը ձեւաջընեն : Ըստ աւելի անաշ է մարդուս իրեն քրտամբը վատարկած կը տոր մը հացը ընտանեացը հետ մեկ տեղ աւտելով , քան մեծահարուստ ինջայք մը երբ ցածութեամբ , երես պաշտութեամբ կամ ստելով մասնաւոր կից կ'ըլլուի սեղանին :

ՕՒԹ

Ղէկ ասարելու գլխաւոր արգելքը լաւագոյն ասարելու փափայն է . ասի-

կայ միտքդ պահէ . եւ վիճակիդ մէջ
 գոհ ըլլալու . համար երեւակայութիւն
 նրդ սանձէ , այսինքն՝ օգոյն մէջ բեր
 դեր մի շիներ . և միշտ ուրիշին վի
 ճակը մի ըւսագոյն կարծեր քան ըզ
 քու կիւղդ :

- Արուեստաւորը , Ո՛հ , երանի թէ ես
 զնոսոր եղած ըլլայի ըսելով՝ կը հառաչէ .
 առանց աշխատելու լառ մը կը հագոտէի կը
 զարբարոտէի . ճամբորդութիւններ կ'ընէի և
 պատուոյ կը հասնէի : Ընդհակառակն զն
 ուսոյն այ՛ Արանի՛ արուեստաւորներուն , կ'ը
 սէ , որոնք պոռնիքին կէտած՝ իրենց բանին
 գործին կը նային . վասպէ՛սօ՛ կայերնին իրենց
 պողո՛ղ հեփ նստած կ'ոտնն , առանց թմբուկի
 կամ հրացանի վախ չաշխուս :

Այսպէս նաև աշխարհականը եր
 ջանիկ կը սեպէ քահանային վիճակը .
 վաճառականը՝ փաստաբանինը իրմէ ա
 ւելի բախտաւոր կը կարծէ , և գեղա
 ցին՝ հիւսանը :

Իսոյ թէ որ յանկարծ մէ կը առա
 ջարկելու ըլլայ որ իրենց համար նա
 խանձելի եղած ուրիշ վիճակի մը հետ
 փոխեն ունեցած վիճակնին , այնչափ
 քայց , այնչափ թէորհեր կը ծամծրմեն՝
 որ վերջապէս նորէն իրենց վիճակին
 մէջ կ'ուզեն մնալ . իսկ թէ որ փոխեն
 ալ , քիչ կը տեսէ , վասն զի գոհ չըլլա
 լով իրենց նոր ընտրած վիճակին վրայ
 նորէն առջինին կը փափաքին :

Ո՛հ , քայց թէ որ հարուստ ըլլայի , աղէկ
 է . բայց հարստութիւն ու երջանկու
 թիւն ըսելը արդեօք մէկ կը կտրծես .
 Ընչպէս ինքզինքդ կը խաբես . Ընչ
 վիշտեր , Ընչ գլխու ցաւեր չեն քա
 շեր հարուստները : Իրաւ է , համեղ
 ու աղնիւ բաներ կ'ուտեն . բայց աչ
 խառաւոր մը շատ աւելի սխործ կը
 դիպայ՝ թէ իրենք . կակուղ անկողններ
 ըու վրայ կը պառկին , բայց քուներ
 նին անհանգիստ քուն մըն է . շատ
 մարդիկ իրենցմէ կախմունք ունին .

բայց իրենք ալ ուրիշներէն . վասն զի
 ամեն տանեաց վրայ ալ պատուհան
 կայ . պատշաճը նայինք ըսելով և տե
 սակ տեսակ պնդազգլխութիւններ ը
 նել ուզելով ինչ տըհաճութիւններ
 չէ՞ն կրեր՝ սրոնյմէ աղքատք ազատ են
 բոլորովին . և որովհետեւ վրանին նա
 յողշատ այք կայ , անոր համար ա
 զատութիւննին ալ աւելի քիչ է . եւ
 վերջապէս , որովհետեւ շատ փափաք
 ներ սրտերնուն մէջ կը սնուցանեն՝
 ուստի երջանկութիւննին ալ այնչափ
 աւելի նուաղ է : Ընչ համեմատու
 թիւն ունին իրենց անուշահոտ սե
 նեակները , շքեղ գորգերը և այն մե
 ծաւնի կոհ կարասիքը՝ երկնքին պայ
 ծառութեանը , ծիծաղախիտ դաշտե
 ըուն ծաղկանց պերճութեանը հետ
 որ հասարակաց մարդկութեան համար
 պատրաստած է Աստուած : Իսոյ ար
 դեօք իրենց թանգարանին մէջ նկարք
 մը որ զուարթ առաւուտու մը , աստե
 ղազարդ գիշերոյ մը հետ , ծովափանց
 մօտ կամ բլուրներու ետեւէն եղած
 արեւմուտքի մը սեսարանին հետ կա
 ըենայ բաղդատուիլ :

Իսոնք են ան գանձերն ու հաճոյք
 ները որ Աստուած աշխատասէր մարդ
 կանց տուաւ որ յարգեն : Իսոյ պա
 լատանց մէջ բունեալ սարսափելի հը
 րէշ մըն ալ կայ՝ որ է ճանձրութիւն
 զոր աղքատը չը գիտեր : Անք էք եր
 բէք քաղքի մը խճուկ փողոցներուն
 մէջ անանկ ու բախութեան երգե
 ըու ձայներ , ինչպէս որ կը լսուին լը
 ճերու վրայ , դաշտերու մէջ , այդե
 կութի և հունձքի ժամանակ , հիւսան
 կամ ասուեգործի մը խանութի մէջ .
 Տեսեր էք երբէք հարուստներուն վը
 րայ՝ արուեստաւորաց ունեցած ճըշ
 մարիտ ու բախութիւնն ու անկեղծ
 զուարթութիւնը , իսկ երբ իրիկունք
 որուան ինչպէս անցուած ըլլային կը

մտածեն . Ինչ կարծէք , որուն սիրտը աւելի գոհ կ'ըլլայ , արդեօք գեղացի ին , որ թէ իրեն և թէ ուրիշներուն բարեացը համար աշխատած ըլլալը կը ծանչնայ . թէ արդեօք հարուստին որ բոլոր ժամանակը դատարկութեամբ անցուց , եւ կենաց այն վերջի վայրկեանին որէն արդեօք աւելի ծանր հաշիւ մը պիտի պահանջուի :

Վերջապէս ամեն փայտ իրեն որ դրն ունի , ամեն դուռն իրեն հարկանելիքը , ամեն կշռորդ իրեն հաւկարարչը , ամեն վիճակ ալ իրեն թըշուառութիւնները : Իսկ առած է թէ՛ ամեն մարդ իրեն որին իշխող շէնքս կը ղգայ , իսկ որիշներուն որստատարութիւնն անգամ չգտար : Իմ առաքինի եւ քաղաքակիրթ բարեկամներէս մէկը (Ղէէքս . Սանցոնի) կ'ըսէ . « Վարդս՝ քանի որ այս աշխարհքիս վրայ է , հիւսնդ մըն է՝ որ աւելի կամ նուազ անհանգիստ անկողի մը վրայ կ'ընկողմանի . եւ չորս կողմը ուրիշ անկողիներ ալ կը տեսնէ , քարեյարգար եւ տարտաբուստ ուղղեալ , եւ կը կարծէ որ հոն աւելի հանգիստ կ'ընկողմանուի . բայց անկողիք յոխել տալէն ետեւ , հազիւ թէ նոր անկողիոյն վրայ կը պառկեցընեն , կը սկսի նեղուիլ ու փուշեր խօթելու պէս մարմինը կը տանջուի . վերջապէս , գրեթէ առջի ջուրը կը գառնայ . ասոր համար աւելի պէտք է բարիք ընել մտածենք՝ քան թէ բարեպէս ապրիլ . որով միայն կրնանք նսեւ լաւագոյն ապրիլ :

Սոքերնիդ որոշ դրէք որ ճշմարիտ երջանկութիւն այս աշխարհքիս մէջ չեկայ , լաւագոյն կ'ապրի ով որ քիչ մեղք կը գործէ . և թէ որչափ բարիքներ երազենք , այնչափ ալ չենք գտնար բան մը որ մեր սիրտը գոհ ընէ , և աս բընական բան է , վասն զի աշխարհքս մեր տունը չէ : (Ստար երկիրներու մէջ

Թափառող ճանապարհորդ մը որչափ ալ հանգիստ ըլլայ՝ միշտ իրեն տան վառարանին կը փոփոքի . և այն սենեկին ուր որ աւելի հաստատուն խաղաղութիւն մը կրնայ գտնել . մեզք ալ այս հաստատուն հանգիստը պիտի վաշեկենք երբ մեր հայրենիքը հասնիք , որ միայն առաքինի ու քաղաքակիրթ մարդու պէս ապրելով ձեռք կը ձգուի :

Լ .

ՎԱՏԱՐԵԼ ԶՊԱՐՏՍ ՍԵՊՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ

Չէ , ես ինծի աւելի հարուստին վրայ չեմ նախանձիր , մանաւանդ երբ կը տեսնեմ քան զիս աղքատ եղողներն և աւելի խեղճութեամբ ապրողները . ես ճարտարութեամբս ու ջանքովս իմ գործողութիւններս անանկ վիճակի մը մէջ դրեր եմ , որ առանց մտմտութի հանգիստ կարենամ ապրիլ , լաւագոյն վիճակի մը փոփոքելէն առաջ պէտք է ես ինծի հարցնեմ . Եթ վիճակը արեւոյ իմ խորտակելու վերջն է՝ . Եթ քեզ կրնամ անով աւելի երջանիկ եւ առաքինի ըլլալ : Վիճակ մը ընտրելէն առաջ պէտք է ստոյք մտածել . իսկ ընտրելէն վերջը նոյն վիճակին պարտքերը լաւ կերպով ու հաստատութեամբ կատարելու է : Ի՞նչ երթան իրաւունք մեզմէ այն գարշելի երկու ախտերը , ծուրուրիւն ու անհոգութիւնը . Օուրութիւնը՝ որ կ'ուզէ միշտ բամբակներու մէջ պըրուիլ եւ երբէք բանի մը ձեռք չըզարնէր . և Մահագութիւնն՝ որ ամեն բան ձգձրգելով կ'ընէ . Իսն մը որ պիտի ընենք՝ ուզելով ընենք . այն ձին որ առանց մտաւոր չը վազեր՝ չը կրնար ալ ասպարէզին մէջ յաղթել . և թէ որ շունը դանդաղ շարժի՝ եղջերուն կը փախչի :

(Պիպի շարունակութիւն)

ՈՒՂԵՐՁ ԸՆՈՐՀԱԿԵԼՈՒԹԵԱՆ

ԱՌ ԳԵՐ . ԶԱԼԱԼԵԱՆ ՍԱՐԳԻՍ ԱՐՀԻ ԵՊԻՍԿՈՊՈՍ

Ահա մեզ ժամ բարեպատեհ, յորում 'ի ձայն խնդադին
 Սատուցանեմք զմեր ցնծութիւն հասարակաց ընդհանուր .
 Օրր Ձեր գալուստ Գերապօտիւ Արբազնութեանդ վեհապանն,
 Աթեաց համակ երոխտապէտ սրբոյ Ախտիս լըութեան .

Օ ի լցեալ է մերս բերկրութիւն յայսմ հետէ 'ի վախճան,
 Տեսանելով յազգիս Հայոց զարթուն հովիւդ յարուցեալ .
 Ար յալեւոյթ Ձերդ հասակի իմաստութեամբ ըստացեալ
 Տաղանդ, քանքարս 'ի կիր ամէք յազգիս նրպաստ միմիայն .

Արժան է մեզ յայս վայր դասել զոր ինչ յանտի քանքարաց
 Ի սուրբ Տեղեացն պայծառութիւն անխնայաբար հատուցէք .
 Օ մեզ կացուցեալ շնորհապարտ Արբազնութեանդ մեծաշուք,
 Եւ յիշատակ անջնջելի թողեալ 'ի սիրտ մեր հանուրցս .

Աստի այժմ Ձեզ հաւատեմք մեծի Հօրդ աննրման,
 Թէ որպէս Ձերդ Արբազնութիւն առ մեզ եյոյց սէր գորով,
 Նոյնպէս եւ զմեր տարար ընդ Ձեզ զանկեղծ սիրոյն իսկ զեղուած .
 Աւնելով միշտ 'ի մեզ զսոյնս 'ի յիշատակ անմոռաց .

Արովք այժմիկ մաղթեմք յերկնից զկար, զօրութիւն եւ զելս դիւր,
 Օ մեծի Հօրդ ազդասիրի զանդուլ Ըանից տրբիտուր .
 Թ' 'ի գործ միսիլ Ձեզ պիտիցի յօգուտ սոգիս Արամեան,
 Եւ թողեալեզ Նա ինքն Տէրն, որ պաշտպանն է իրաւանց .

Ստրկապետ Սիմոն Տէրանապետի .



ՈՐԱԸ ԵՒ ՄԱՐԳԻՐ

Սիայն որք բաւը մարդուս գըթուծիւնը կը զարթուցանէ, միայն որք մանկան տեսութիւնը, միայն որք բուծեան վրայ մտածելը մարդուս կարեկցութիւնը կը շարժէ: Ինչ մեր կուծիւն, Բնչ տկարութիւն, Բնչ անկարողութիւն, կենդանի մի չը կայ որոյ մատաղ վիճակը մարդկային մանկութենէն աւելի փառաւոր չը լինի: այս մասին միջատներն անգամ նախանշելն են քան զմարդ: Ինուծեան թագաւոր մարդը, կարծես թէ իւր կենաց սկզբնաւորութեան մէջ իր ամենայնեայն հպատակին չափ բարիք չը քաղէր բնութենէն: Նմանեան ժամերուն մէջ տկար, սկզբնական շարժմանց մէջ թոյլ միշտ կարօտ օգնականի, խնարհ և նուազ քան զամեն արարածները: Մարդը իր նորածին հասակին մէջ թուլատարր սողունի (molusque) ծիծաղը պիտի շարժէր, եթէ թուլատարրը կարենար ծիծաղիլ:

Հատ կենդանիներ մանուկէն աւելի զօրեղ են, շատերը մանուկէն աւելի լաւ զրահաւորուած, շատերը մանուկէն աւելի լաւ հագուած կամ հագուելու վրայ են: Մանուկը որչափ որ ի ժամանակին զօրանայ, երբէք ցուլին չը հասնիր, որ չորքտանեաց մէջ ամենէն զօրեղագոյնը չէ: Տարիները չեն ծածկեր մանուկը բուրդով, ոչ ձիբաններ կը բուսուցանեն ձեռքերու վրայ և ոչ եղջիւրներ ճակատի վրայ: Մարդը թագաւոր է արարածոց, բայց բնականաբար իր զգայարանքները իր հպատակաց շատերու զգայարանքէն կատարելագոյն չեն. իսկ բընազգման կողմէն յայտնապէս ստոր է իր հպատակներէն: Մարդոյ մարմնական զարգացումն, անատունի հետ համեմատելով, չափազանց դանդաղ է:

Նա իր կեանքը կ'անցնէ պատրաստուելով ապրելու համար, և երբ կը պատրաստուի կը մեռնի:

Պէտք է իմանալ որ համեմատաբար մանուկին աւելի ժամանակ հարկաւոր է կենդանական կատարելութեան հասնելու քան թէ կենդանիին:

Ղշմարիտ է որ մանուկը կը քալէ երկու ոտքերու վրայ, կը նայի երկլնքին, ունի ձեռքեր, նշտնական կերպարանք, յողաւոր ձոյն: Եւս ամենը աննշտն յատկութիւններ չեն և շատ բան կը խոտանան: Եւս յատկութիւնները մեծութեան գուշակներ են, բայց գուշակ են նոյնպէս տկարութիւն:

Եթէ մարդն իսկապէս մարդ է, այսինքն ազատ և հոգեկան արարած, պատկեր Ղրտուծոյ եւ միջնորդ ընդ մէջ նիւթոյ և հոգւոյ, հարկէ որ այսպէս ծնանի կամ աշխարհ գայ:

Եթէ մարդը կենդանեաց կենդանական առաւելութիւններուն նախանշէր, պարզապէս կենդանեաց մէջ պիտի ապրէր: Ինքն եւս զրահաւորուած, հագուած և զօրեղ ինչպէս կենդանին, պիտի ինքզինքը անկախըզգար և անկախ լինէր, այնուհետեւ բնաւին պիտի չը լինէր ոչ մարդկային ընկերութիւն, ոչ քաղաքակրթութիւն և հետեւապէս ոչ մարդկութիւն: Մեր անկարութիւնը մի կախումն ունենալու սկզբունք է, և մեր կախումն սկզբունք է մեծութեան: Սթէ այս անկարութեանց արդիւնքը չէ նոյն իսկ գիբրտապանը:

Վախսխնամական դիտաւորութիւնը և վախճանական նպատակը այստեղէն պարզապէս յայտնի է: Իաց ի հարկէ Ղրարչի միակ նպատակը այս մարդկային տկարութեան մէջ չէ: Եւրարիչը տնօրինելով որ բնութեան թագաւոր մարդը ծնանի անշուք, (այն մարդը, առանց որոյ բովանդակ ա,

քարչութիւնը այնպէս է, (ինչպէս խօսք մի կամ սաստցուած առանց բայի) կա մեջաւ ստիպել որ մարդը իր մեծութիւնը ուրիշ տեղ որոնէ և ոչ թէ նիւթի մէջ : Այս մարդու նայուածքը դէպի մտաւոր աշխարհը դարձայց : Եթէ մարդը հոգի չէ, չէ նոյնպէս կենդանիներէն առաջինը : Գլխութեան ըզգայմունքներու հետ կապուած հոգին է միայն, որ կ'ապահովէ և կ'երկարէ մարդու կեանքը : Այս կարեւոր կէտը մտածելու համար է, որ Աստուած անձնախիտ ծածկութեան կամ անձնաշուքութեան մէջ դրած է բնութեան սեպ թափաւորը : Ինչպէս մըսուրը (Յիսուս Փանկան որոնք պիտի լինէր, նոյնպէս մարդկային տկար մարմինն եւս մուր մի է, ուր Աստուած կը հանգչի և կը պահպանէ մեր անմահ հոգին : Այրկնային ակնագործը գիտէ, ինչ որ աշխարհիս ակնագործը գիտէ, որ ոչ թէ ուրիշ շոխ մետաղ ներով, այլ նուաստագին արծաթով կը շքապատէ ազամանդը : Այնթէ մեր հոգւոյ և մարմնոյ յարաբերութիւնն եւս այսպէս չէ :

Այս աստուածային նշանաւոր եւ խորհրդաւոր կարգաւորութիւնը ուրիշ պատշառ եւս ունի : Աստուած կամեցաւ որ մեր արարչութեան մէջ մենք ինքնին գործակից լինինք Արարչապետին : Աստուած կենդանիի հոգը բողոքն իր վրայ առած է. բայց մարդը մի որոշեալ կէտէ սկսած գոգցես ինք զինքը՝ կրտսեղծանէ՝ և կը ինձ մէ : Ի հարկէ Աստուած ամեն ժամառնակ ներկայ է և անընդհատ կը ինձմէ. բայց լռելեայն և անտեսանելի կերպիւ, մինչև որ մի ամենամեծ նպատակ կատարելու եւ բողոքովն մի նոր արարչութիւն իրապարծելու համար ինքն կը յայտնուի և կը խօսի :

Այսպէս անս Աստուած, և

անց նիւթը մերժելու և անիծելու՝ կը յայտնէ հոգւոյ առաւելութիւնը, ամեն բան կը հնազանդէ ինչ հոգւոյն եւ ամեն բան կը մղէ դէպի հոգին : Այս կարեւոր դասը Աստուած շատ ձեւերով բացատրած է : Գիտութիւնը նախադամեան արարչութիւն մի գերեզմանէն կը հանէ այսօր մեր աչքի առջեւ եւ սակաւ առ սակաւ անոր արձանագիրը կը խմբագրէ եւ փաստաբանել կը ջանայ : Այս նիւթի յաղթութիւնն է : Այսպէս միւս կողմէն այդ կարծուած յաղթութիւնը ինքնին կը նուաճի, տեղի կը տայ եւ մարդու սէջ թափաւորող հոգին կ'երեւի բաց ճակատով : Արդկային ազգի պատմութեան մէջ անգամ կը տեսնենք, որ նիւթը միշտ ճանապարհ կը բանայ և հոգին կը փակէ այն ճառնապարհը կամ կը փոխէ : Այդպատկան Ռուբերուն կամ Պիրամիդներուն կը յարգէ Պարթէնոնը (1), Երեւելեան մարմնական և անհարթ բանաստեղծութեանը կը յարգէ (Յունականը, որուն մէջ հոգեկանութիւնը կը փայլէ : Իսկ կրօնի նկատմամբ, իբրև աստուած որոշուած բնութեան զօրութեանց տեղ՝ կը յայտնուի կենդանի Աստուածը, և լոկ ծիսական արարողութեանց տեղ՝ կը յարգէ հոգւով և ճշմարտութեամբ երկրպագութիւնը : Ամենէն անպատու եւ յուրս ցամաքահողը փառաւոր հանդիսարան կը դառնայ այս հոգեկան բողոք յաղթանակներուն եւ Պօղոս առաքելոյն առաջին քայլափոխը Այսկէդոնիայի հողն վրայ մի նոր դարաշրջուն կը բանայ մարդկային ազգի պատ

(1) Աթենա շատուծոյ գեղեցիկ տաճար Աթէնի մէջ, գեանդուած Ագրոսոյի կամ միջարեգի մէջ, որոյ սքանչելի շինութեան համար Յուսայ Խարապարտանկը ինքն զինքն ճիշդ թափած է ին, ինչպէս և փրգիս արձանագործը զպատուած էր Աթենասի արձանը փրգիսի Թակի :

մութեան մէջ: Լժնայն ինչ կը միաբանի եւ կը յառաջէ ճարձող եղգի (1) փառաւորութեան համար, կամ, աւելի լաւ ասել, այն վերին Իմաստութեան համար, որ խորհել եւ մտածել կը տայ այս եղէգին:



Քրիստոսի գերեզմանաքարի կարծէցեայ կտորը Պէշիկիաշի մէջ:

Մտաւ պատուական հանդիսի 16 թուոյն Շարիվարիի մէջ հետեւեալ խօսքերը կը կարդանք: «Ղրբապալցի իրիկանը եկեղեցւոյն վարդապետը ծանուցում մը ընելով ձեռքը գրպանը խօսեց. . . . տեսանք որ քարի մը կտոր հանելով բաւ թէ այս Վրիստոսի տեառն մերց գերեզմանին քարին կտորն է, Երուսաղէմէն բարեպաշտ էֆէնտի մը ղրկուեր է, ան ալ այժմ՝ եկեղեցւոյս նուիրեր է, որպէս զի հաւատացեալք կարողանան տմենայն դիրութեամբ գալ յուխտ և յերկրպագութիւն, և նոյնը պիտի յանձնուի լուսարարապետ քահանային որպէս զի խաչահանգստի համար ուզուած ատեն՝ ասնի ո: Եյս մասին թէպէտ և յիշեալ Հարեղ իր կողմէն արդէն հերքած է նմանօրինակ քարի մը կտորի գոյութիւնը Պէշիկիայի մէջ, սակայն մենք եւս մեր կողմէն քանի մը խօսք ասել կարեւոր կը համարինք ՚ի զգուշութիւն բարեպաշտ ժողովրդեան:

Վրիստոնէական ջերմեռանդութիւնը գովելի յատկութիւն է, բայց ընտրապաշտութեան փոխուած ժառանգան ալ իխտ ցաւալի է: Թէ ով է քարի կտորը նուիրող էֆէնտին և ով

(1) Խորոյ խճարձող եղգի: Պարզապէս խօսքն է որ մարդու համար սասած է: մարդկային սկսպութիւնը և մեծութիւնը քոյ տարու համար:

է ծանուցում ընող վարդապետը, մեզ անյայտ է, ուստի երենց կրօնական ըզգայման վրայ դատաստան ընել շենք ու գեր, սակայն այդքանը կը պարտաւորինք ասել որ Վրիստոսի գերեզմանաքարէն կտոր մը ուրիշ տեղ ղրկուած չէ և անհնարին է ղրկել: քանի որ երեք ազգաց անքուն հսկողութեան տակ է և միանգամայն ծածկուած մարմարինով: Աւստի առանց հիմնաւոր վկայագրի և օրինաւոր պապոցուցի քարի մը կտոր եկեղեցի մուծանել և ժողովրդեան պարզամտութիւնէն օգուտ քաղելով ծանուցանել թէ՛ Վրիստոսի գերեզմանաքարի կտորն է, դատաւ պարտութեան արժանի գործ է այս և ոչ քաջալերութեան: Այս անգի, այս տեսակ ինքնագիւտ և շահասիրական ձեռնրեցութիւնները ոչ միայն ստուգապէս չեն զարթուցաներ ժողովրդի բարեպաշտական զգացւածքը, այլ և շատ անգամ ուրիշ նուիրական ստուգութիւններ և սկսկանանայ և թերահաւատութեան մշուշով կը ծածկեն: Եյս ասելով միգուցէ կարծուի թէ Երուսաղէմի վանուց մասնաւոր օգտի և ուխտաւորութեանէ գոյացած իւրութեան շահուց համար է, որ կը խօսինք, քաւ լլցի: Եյս մասին մեծ ասպացոյց են արդէն Եթուսոյս լլցն: Պատրիարքի անպատուակ քարոզութիւնները, որով քանի մի տարիէն ՚ի վեր կը ջանայ ուխտաւորաց շատերու մտքէն հանել այն անսոցոգ և անոտիապաշտական գաղափարները որք զժբաղդաբար Յունաց ազգէն սպրդած են մերայնոց մէջ գերեզմանական լոյս տեսնելու կամ այլ իրաց նկատմամբ: Անք համոզուած ենք որ ուխտաւորութեան զգայմունքը այնպիսի բնական համակերպութիւն ունի մարդու բարեպաշտութեան հետ, որ կարծեցեալ քարերը կարող չեն աւխտաւորութեան եռանդը շիջուցաւ:

նել, բայց այս եւս գիտե՞նք որ աւելի պարտաւոր ենք նոյն եռանդը լուսաւորել քան թէ պատրել: Որուսից տէրութիւնը, բաւական տարիներէն առաջ կամելով Ռուս ուխտաւորաց ճանապարհային տառապանքը թելելուցնել և այն խուռն բաղմունքեան առաջն առնուել, որ Լըրուսաղէմ կը գիմէր, Ռուսաստանի մէջ Լըր Լըրուսաղէմ անունով յատուկ տաճար հիմնեց համանման Գլխատոսի գերեզմանի տաճարին, որպէս զի ուխտաւորք այն տեղը դիմեն և զանազան նեղակրուծիւններէ ազատ մնան, սակայն անհնարին եղաւ առաջն առնելու և Լըրուսաղէմի ուխտաւորութիւնը շարունակուեցաւ: Ուստի և նոյն տէրութիւնը ստիպուեցաւ Լըրուսաղէմի մէջ յատուկ փոնք և բնակարան կառուցանել, որպէս զի Ռուս ուխտաւորները առանձին օթեւան ունենան, և ոչ թէ յուսական ուխտաւորաց յաճախութեան հետ խառնուելով նեղին և տառապին: Եւ այս մասին ինչու կը զարմանանք, քանի որ Լըրուսաղէմը այնպիսի մեծ նշաւակութիւն ունի քրիստոնէութեան նկատմամբ, որ այսօր իսկ ոչ միայն լուսաւոր Լըրուսաղէմը, այլ և ամենէն ազատամիտ կարծուած Լիբերիակցիք խմբովին կ'երթեւեկեն Ղըրուսաղէմ: Հետեւապէս, քանի որ ուխտաւորութիւն բնական է ժողովուրդին, իւրաքանչիւր եկեղեցւոյ և եկեղեցական սնի պարտքըն է նոյն ուխտաւորութեան իղձը լուսաւորել և ոչ թէ պատրել և քայթակեցնել, վասն զի, վճռուած է Լըրուսաղէմի մէջ, որ գայթակեցնողները ոչ թէ գերեզմանի այլ պարտնոցներէն երկանաքար կախուելու և ծովը ձգուելու արժանի են: Թողունք հոգեւոր օգուտը որ իւրաքանչիւր Հայ ուխտաւոր կարող է իւր սրբտին եւ բաղձանաց համաձայն ունե-

նալ և Լըրուսաղէմի տնօրինական տեղեքը տեսնելով՝ Լըրուսաղէմի պատմութեանը տեղեկանալ եւ իր սիրտը ամուր կապով կապել երկնային Տնօրինողի մարդատիրութեան հետ, թողունք այս հոգեւոր կէտը, (վասն զի մենք հոգեւոր չենք որ քննենք), Լըրուսաղէմի Հայ ուխտաւորութիւնը մի յատուկ աղբային օգուտ ունի, որ ամեն օր մեր աչքով կը տեսնենք եւ կարող ենք համարձակ գրել: Օճանազան երկիրներէ ժողովուած Հայ ուխտաւորաց բաղմունքիւնը մի խանդաղատելի տեսարան կը ներկայացնէ մեզ: Ուխտաւորները, գէթ առ ժամանակեայ կերպիւ, կը վերանորոգեն իրենց հայկական արեւակցութեան եւ եղբայրութեան կոպերը, իրարու կը պատմեն իրենց երկրի և կացութեան հանգամանքները, կը ծանօթանան իւրարու վիճակի և այնչափ կը սերտանան այս ազգային յարակցութիւնները, որ իրարմէ բաժնուած ժամանակ արտասուօք եւ հեկեկանօք կը բաժնուին, միշտ ազգակցութեան քաղցր յիշատակ մի իրենց հետ տանելով:

Վերջաւորե՞նք մեր խօսքը, շնորհակալութիւն մատուցանելով Ստեփաննայի խմբագրին, որ աչալընութեամբ հրատարակութեան առած է Պէշկիթաշի նորօրինակ ուխտաւորութիւնը. սակայն մեր մեծարգոյ Պաշտօնակիցը աւելի պիտի գրաւէր ընթերցող հասարակութեան համակրութիւնը, եթէ նոյն դէպքը Շարիվարիի մէջ չառնէր, այլ ծանր նկատողութեամբ նշկատէր եւ ամեն պարագաները պարզէր, որք անշուշտ իրեն յայտնի են:



Մինչև ցերթ Լստուած անմահ Հայր անմահից և մահացուաց
Աչք ՚ի յարտօր, սիրտ ՚ի կսկիծ, ձեռք դողդոջուն ՚ի վերամբարձ,
կրք ՚ի գլուխ կոծեսցուք մէք զանձանց զմահ հայրսմնամ՝

Հատ միթէ համարեցեր զայս վեհ որեար աղգասէր՝
Բղտրեղին ամբողջ աղգիս, զբարերարն, Հայ մանկուոցն .

Օ ի ՚ի կեանս իւր առաքինի՛ որ կարի յոյժ սուղ եղէլ ,

Օ հայրենեացն խորհէր զգուտ՝ և թշուաւաց լինէր օձանն .

Մինչ զէ զանձին մտացեալ շահ անդոյգ սիրով որ առ Լղգն ,

Որբոց Լայրեաց խնդրէ պարէն ընդ հովանեաւ Փրկչեան վանուց .

Են ինչ Սուլթանն Օգոստոսիայլ ԱՊՏԻԷ-ՄԵՂԻՏ Խանն առ ձայնէ

Թէ « Սիրելիդ իմ Յովհաննէս խնդրեալ յինէն և տայ քեզ » :

Սա աղգասէր պերճն Յովհաննէս վեհ շառաւիղ Տատեան զարմին ,
Տարաւ փոյթ ջան զարթուցանել ՚ի սիրտ Հայոց սէր ուսման ,
Ինքն անձամբ հանդիսացեալ օրինակ մեզ միշտ կենդանի :

Բարուքն հեղ, վարուք խոնարհ, սրտիւ մաքուր, մտօք ուշիմ՝

Եւ Սեկինաս առատ սրօք առ քրտնաթոր մտտենագիրս .

Օ ի առ յօգուտ՝ որոց վառին ՚ի սէր ուսման ցյաւխտեան

Օ ընտիր ընտիր ՚ի դպրութեանց լուսաւորիչ կայր մտայ

Ո՛րք իրաւամբ կրեն զանուն անգուգական Լղգասիրիս ,

Չօնեաց նուէր իւր Լղգին՝ յանձնեալ անմահ վեհ մամոյն :

Թողում թուել մանրամասն բիւր երախտիս հոգւոյն ազնիւ ,

Ինձանօթ իսկ գլխովին մինչև որոց ընձեռեցան ,

Թէ յուժմէ է այս մեծ շնորհ ՚ի նեղ պահու ժամանեալ ,

Որով յաստիս կանգնեաց անմահ կոթող՝ ՚ի սիրտ համայնից .

Եւ յաւխտեանս դարուց ՚ի դարս կոյցցէ անմահ անմոռաց ,

Թէ պէտ ՚ի մէջ մեկնեցաւ արդ թողեալ զմարմին հողաչէն :

Ո՛րք ինձանող՝ որ կրէցեր զայս մեծաշուք ընտիրն արանց

Փոխեալ ՚ի կեանս անմահ անզրաւ յիւր մահացու բուլթենէն ,

Եւ քեզ գիտեմք ջերմ մաղթանօք արտասուալից հառաչանօք ,

Հաճեալ լինել դու միտիթար համայն Լղգիս տոճմին Հայկեան ,

Եւ պարգեւել կար, զօրութիւն, կեանս երկարս պայազատացն

Լնուաշուրք Հանգուցելոյս Տատեան զարմին ճոխապանծ ,

Լնիւ զձիրս և վեհ հոգի հօրն իւրեանց Լղգասմնամ ,

Օ ի հօրամոյն հանդիսացեալ բուժեացեն զայս խոց ահագին :

Գաբրիէլ կարաբեղեան Խաբերբոյժ
Եւս . Դաս . Վարժարանի :

Պաշտպանական Ղուկաս ազգ :
 Պաշտպանական Պողոսապետ ազգ :
 Սուրբանանց Հանիկ ազգ :
 Սեղանան Եղիշանն ազգ : (վանք Արքեպիսկոպոսական
 վարժարանին Ազգայնակազմոյս :
 Սուրբանան մահտեոյ Գեորգ ազգ :
 Սպարապետան մահտեոյ Եւաղոս ազգ :
 Վարդապետան Եսայր ազգ :

ԵԼՄԻԱԾԻՆ

Տ. Տ. Գեորգի վեհապետ կաթողիկոս (2 օրի) :
 Գեոր. Անդրեաս Եպիսկոպոս :
 Գեոր. Պետրոս Եպիսկոպոս :
 Աբծ. Թադէոս վարդապետ Չիւնախան :
 " Սարգիս վարդապետ տէր Գապարեան :
 " Գրիգոր վարդապետ Մուշեղեանց :

ԹԵՔԻՐՏԱՆ

Գեոր. Թադէոս Արքայան Արքեպիսկոպոս Առաջ-
 նորդ :
 Տ. Արիստակէս քահանայ Ֆէւլեան :
 Տ. Վրժանէս քահանայ :
 Գեորգեան մահտեոյ Տեմիկ ազգ :
 Փիլիպպոսեան մահտեոյ Եսայր ազգ :

ԹԻՖԼԻՉ

Գեոր. Մակար Արքայան Արքեպիսկոպոս Առաջնորդ
 Վրաստանի և Ինքիթիսի
 Աբծ. Սուքիաս վարդապետ Պարզեանց :
 Տէր Խահանկ առաջ քահանայ Սահառուշի :
 Տէր Մովսէս առաջ քահանայ Սարամբեանց :
 Տէր Մկրտիչ առաջ քահանայ տէր Գրիգորեանց :
 Տէր Եղիշիկ առաջ քահանայ Օրբէլեանց :
 Տէր Ղազար առաջ քահանայ Դաւթեանց :
 Տէր Եղիշանն առաջ քահանայ Արարատեանց :
 Տէր Արապիան առաջ քահանայ :
 Տէր Գրիգոր քահանայ տէր Բարեղեանց :
 Տէր Թադէոս քահանայ Խոջանիսիեանց :
 Ղուկաս Էրեց խարաղեանց — Կերտիսեան Վար-
 ժարան :
 Արժանեանց Խաչատուր ազգ :
 Չոքարեանց Կարապետ ազգ :
 Էնֆիանեանց Համբարձում ազգ :
 Էնֆիանեանց Աւետիք ազգ : Գրափառու :
 Լազարեանց Կարապետ ազգ :
 Եղիշեանց Եղիշանն ազգ :
 Պետրոս Սիմեոնեանց, խմբ. Մելքիսէ Էյսոստանի :
 Ռոստիմեանց Պ. Մարկիմեան, բժշկապետ :
 Ռոստիմեանց Ալեքսանդր ազգ :
 Սերովեանց Եսայր ազգ :
 Վարդանեանց Մահտեոյ Գրիգոր ազգ :
 Բուշարեանց Պ. Կարապետ, բժիշկ :

ԼԱՍՏԻՎԻ

Աբծ. Չաքարիս վարդապետ :

ԽԱՐՔԵՐԻ

Աբծ. Պետրոս վարդապետ Առաջնորդական փոխա :
 Պամպելեան Զարուհիեան ազգ :
 Ղուկաս Սեփական ընկերութեան Ի Մահտեոյ Առ-
 առանստուր ազգայն Մահտեոյ Փերմանեան :

ԿԱԿԱԹԱ

Տ. Եղիշեան Ա. Խաչակիր քահանայ Խաչիկեան :
 Տ. Գրիգոր քահանայ մահտեոյ Մարտիրոսեան :
 Տ. Եպիփան քահանայ Հ. Գրիգորեան :
 Պ. Եղիշեան Արքեպիսկոպոս :
 Պ. Թադէոս Մելքոնեան (2 օրի) :
 Պ. Կարապետ Մ. Իրաւեան :

Պ. Գեորգ Եղիշեան, քարոզիչ Զուգարա (3 օրի) :
 Պ. Մարգար Գրիգորեան :
 Պ. Մանուկ Թ. Մանուկեան :
 Պ. Խաչիկ Ե. Ալփախեան :
 Պ. Եսայր Ե. Ալփախեան :
 Պ. Խաչիկ Թ. Աւետուսեան :
 Պ. Թադէոս Տէր Ստեփանեան, հայապետ շաստուր :
 Ի Կաթողիկոս Մ. Չեմարան :
 Պ. Կարապետ Գ. Մովսէսեան :
 Պ. Կարապետ Մ. Եսայր Թիւնեան :
 Պ. Մկրտիչ Տ. Եղիշեան Գալարեան :
 Կաթողիկոս Մարգարեան Չեմարան Հայոց :

ԿԱՐՏԻՆ

Գեոր. Եսայր Եղիշեան Արքեպիսկոպոս :
 Տ. Բառնաբաս քահանայ Ի Կիլիք :
 Տ. Կիլիքի քահանայ Տ. Անճրապետեան :
 Աղաթեկեան Պետրոս ազգ :
 Բարեկամաբառ ուսումնարանին Արժանեան :
 Գարապաշեան Եղիշեան ազգ :
 Եղիշեան մահտեոյ Փիլիպպոս ազգ :
 Էնֆիանեան Աւետիք ազգ :
 Էնֆիանեան Սարգիս Էնֆիանի :
 Հանարատեան մահտեոյ Մկրտիչ ազգ :
 Կարապետեան մահտեոյ Եսայր Թիւնեան ազգ :
 Հարապետեան մահտեոյ Արքայան ազգ :
 Մահտեոյ Կարապետեան Եսայր Թիւնեան ազգ :
 Մարգարեան Կարապետ ազգ (լուսարար) :
 Մուշեղեան Եսայր Թիւնեան Էնֆիանի :
 Եսայրեան Գեորգ ազգ :
 Եսայր Թիւնեան Մկրտիչ ազգ :
 Եսայր Թիւնեան Եղիշեան ազգ :
 Եղիշեանեան Սիմեոն ազգ :
 Եղիշեանեան Ստեփան ազգ :
 Ղան ազգ Եղիշեանի (վարժապետ) :
 Չափապաշեան Եղիշեան ազգ :
 Պաղարեան Մկրտիչ ազգ :
 Պետրոս ազգ Տիրամարտիրոսի :
 Սարգիսեան Գառնիկ ազգ գրաշար :
 Սրբուհան Սարգիս ազգ Վանեցի :
 Տէր Եղիշեանեան Ղան Էնֆիանի :
 Տ. Մելքիսէիեան մահտեոյ Եղիշեան ազգ :
 Փանտեան Խաչատուր ազգ :
 Փանտեան Կարապետ ազգ :

ԿԵՍԱՐԻՆ

Գեոր. Ստեփան վարդապետ Ս. Դանիէլ վանուց :
 Գեոր. Եղիշ Ծ. վարդապետ Առաջնորդ կեանքից :
 Թանգարանին Կեռմար :
 Թանգարան գաղղղի Արշակունեայ Ընկերութեան :
 Ղուկաս Ալփախեան Եսայր ազգ :

ԿԵՏԻՆ

Տէր Պարթեւէ քահանայ Թորոսեան :
 Աջանեան Վարդապետ ազգ :
 Գրիգոր ազգ Պողոսեան վարդապետեանց :
 Երամեանց Առաքել ազգ :
 Երամեանց Զարուհիեան ազգ :
 Էղիշեան Գրիգոր ազգ :
 Եղիշեան Կարապետ ազգ :
 Էղիշեան մահտեոյ Ղուկաս ազգ :
 Եղիշեան ազգ Կիլիքի (վարժապետ) :
 Էրարեան մահտեոյ Եսայր ազգ :

ԿԻՊՐՈՍ

Աբծ. Ղուկաս վարդապետ :
 Աբծանապատի Գաղա վարդապետ :
 Դպրոցի Կիպրոսի :

ՑԱՆԿ

Մ Ա Յ Ի Ս

Մտադրութեան արժանի նոր խնդիր	97-103
Օգոստոսիան Սուլթանին 1869 տարւոյն ատենա- բանութիւնը	100-105
Ընտանիքներ	105-107
Կարճ տեսակցութիւն և կրօնական խօսակցութիւն .	108-109
ԲԱՐՈՅԱԿԱՆ. — Ընտանիքի ու Վաղարշակիթ պատանի. (շարանակիթ)	110-114
Ուղերձ շորհակարութեան առ Վեր. Տալալեան Սարգիս Ըրհի եպիսկոպոս	115
Որբը և մարդը	116-118
Բրիտանոսի գերեզմանաքարի կարծեցեալ հոտորը Պէշիկ Թաշի մէջ	118-119
Ի սգալի մահ վեհազն Տատեան ազգախնամ Յով- հաննէս պէյի	120

ԲԱՃԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆԷ

- Ա. Սիտը անձն ամիս 42 կրատարակուի 24 երես բաղկացեալ ութամայ թղթով.
- Բ. Տարեկան գինն է երկու արծաթ Մենթոյիէ հանդերձ Խնամաբար հի ծախս չափը, կանխիկ վճարելի:
- Գ. Զատ տարակ ամենը ուղղը, պետք է ամեն մէկ տետրին չորս դա-
կեկան վճարել: